49-ՐԴ ՏԱՐԻ ԹԻՒ 1617 Կ. ՊՈԼԻՍ ՀԻՆԳՇԱԲԹԻ ՍԵՊՏԵՄԲԵՐ 28–11 ՀՈԿՏԵՄ. 1906 23 ՇԱՒՊԱՆ 1324–28 ԷՅԼՈՒԼ 1322

Journal Arménien
MANZOUMÉ-I-EFKIAR
Grand' Rue de la S-Porte.
CONSTANTINOPLE

Մանզումէի Էֆքեար

منظومهٔ افکار
ارمنیجه یومی وسیاسی غزیته در
صاحب امتیازی: اوهانس قره‌بد
اداره‌خانه‌سی: باب عالی جاده‌سنده نومرو ۳۸

ՀԱՅԱԹԵՐԹ ԱՌԱՒՕՏԵԱՆ

ՆԵՐՔԻՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՏԻՐ ԵՒ ՏՆՕՐԷՆ
ՅՈՎՀԱՆՆԷՍ Ֆ. ԳԱՅՍԷՐԵԱՆ
ՈՐՈՒ Կ'ՈՒՂՂՈՒԻ ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ԳՐՈՒԹԻՒՆ
ԻՍՊԱԳՐՈՒԹԻՒՆ
38, Պաղչէ Ալի Հասանէֆ, 38
Խմբագրութեան ուղղուած գրութիւններ եւ չեն արուիր

ԳԻՆԸ ԵՒ ԱՌԱՔՈՒԹԻՒՆ

ԿԱՆԽԻԿ	Տարեկան	Վեցամեայ
Պոլսոյ համար	80 ղրշ.	50 ղրշ.
Գաւառներու համար	108 »	60 »
Արտասահմանի համար	25 ֆր.	18 ֆր.

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Մէկ անգամի համար տող 5 ղրուշ
Մէկ անգամէ աւելի ծանուցմանց համար մասնաւոր պայմաններ

10 ՓԱՐԱ — ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ "ՄԱՆԶՈՒՄԷ,, ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ ԱՄԷՆ ՕՐ ԱՐՇԱԼՈՅՍԻՆ — 10 ՓԱՐԱ

ՊԷՏՔ Է. ԴՐԱՄՕԺԻՏ ԱՌՆԵԼ

Ուսուցչուհիէ մը գրուած «Պէ՞տք է դրամօժիտ առնել» խորագրով յօդուածին կնոջական արժանապատուութեան վնասաբեր ինչ ինչ հատուածներուն պատասխանել սիրեցած եմ, քանի որ մեր կին գրողներէն ոչ մին այս անմարսելի և անփէմինիզմայել գրութեան դէմ ձայն բարձրացուց։

Վարժուհին կը գրէ։—

Բայց իրա՞ւ է, դրամօժիտը աղէտ մըն է, արդի տնտեսական բարդ ու բազմապահանջ կեանքին առջեւ բացարձակապէս իր գոյութեան արդար իրաւունքը ունի։

Օ՛ դրամօժիտը աղէտ մըն է. դեռ չենք համոզուած։

Կոյտ ու ամարդի խռճած մը իր նիւթական փայլուն կացութեան երեսէն չէ՞ որ մեր թարմ ու չքնաղ աղջիկը կնութեան առնել կը յաջողի։

Եթէ մէկ կողմէն կենցաղը բազմապահանջ կը դառնայ, եթէ քաղաքակրթութեան մեր վրայ անհրաժեշտ դրած պէտքերը կը բազմապատկուին, միւս կողմէ մասնաւորաբար հակայ յառաջդիմութիւնը ներդաշնակ կենակցութեան մը էական պայման կը դնէ սեռերու տարիքի խնդիրը։

Ինչո՞ւ ապահովել մեղանչող կինը որ իր փայփայանքներուն, գաղափարներուն պատասխանելու անկարող մէկու մը գիրկը ինկած է մեր իսկ ձեռքովը։ Զպիտի՞ լայ միթէ ան իր եռեւեփող կազմուածքին, թովիչ գեղեցկութեանը վրայ, չպիտի՞ ափսոսայ միթէ իր տըքնաջան աշխատութեանցը վրայ, զոր ապագային իր կէսին հետ մտաւորական շօշափման մը մէջ գտնուելու հաճոյքը ըմբոշխնելու համար սիրով յանձն առած էր։

Պատասխանատուութիւնը թերեւս ծնողաց վերագրուի, բայց չէ՞ մի որ համեստ գործի տէր հայրեր իրենց առօրեայ ծախքին՝ իրենց զաւակին ապագայ մը պատրաստելու միամիտ զոհողութիւններով՝ հաղիւ կը հասնին, և ի՞նչպէս տիպել ասոնք որ աղջիկին կամ աղջիկներին իրենց վայել մէյ մէկ ընտանեաց հետ միացնելու համար ափ մը ոսկի տրամադրելի ընեն։ Ցարմար սեպուած երիտասարդներ ստակ, ստակ կ'աղաղակեն։ Աղջիկները տարիքնուն մէջ չեն մնար, բնութիւնը օրէ օր ուժգնօրէն կը խօսի իրենց մէջ, աղջիկտես աղջիկտեսի կը յաջողէ, բայց յարմարը կը խուսափի միւս։

Ու հայրը նախապէս մերժած իր ծանօթ չոլ այլ տարիքոտ բարեկամը ճարահատ դարձեալ խնդրոյ առարկայ ընելով վերջնապէս կը յօժարի զաւակը տալ «հարուստ մարդ է, աղջիկս, կըրնայ երջանիկ ըլալ»ի համոզումով։

Երջանի՞կ աղջիկներ. ալ այսչափ կրնայ ըլալ։

Հոգեկան ի՞նչ ալկումներու կ'ենթարկուին արդեօք, երբ չճանչցած, չսիրած, հօրերուն տեղը մէկուն ձեռք կարկառել կը հարկադրուին։ Ի՞նչ ատելութիւններ չերկնէր ծնողացը, ամուսնոյն և նոյն իսկ իր անձին դէմ։ Եթէ ամուսինը պատուաւոր ու օգտաշատ թելադրութիւն մըն ալ ընէ, այս կինը հակառակը չպիտի՞ մեկնի։

Ո՞վ կործանեց այս տունը։

Ընկերային անխուսափելի կացութիւնը, դրամօժիտի պակասութիւնը։

Կը տեսնէ՞ք սիրելի յօդուածագրուհիս թէ տնտեսական բարդ ու բազմապահանջ կեանքի նկատառութեան պահուն ի՛նչպէս մեղանչող կիներ կը շինենք ակամայ։

Ուրիշ անպատեհութիւն մը։

Ինքնամփոփ ոյժերով, օրապահիկը հայթայթող գործի մը գլուխ անցած աղայ-մարդուն մէջ ամուսնութեան գաղափարին հետ առաջին անգամ ի՞նչ կը ծնի։

—Դրամօժիտով աղջիկ մը գտնել. տեսնչ մը՝ ուրկէ մտրակուածներ յաճախ բարոյականի խնդիրն ալ որոշ աչքերով չեն կրնար տեսնել դժբախտաբար։

Ու կը յաջողին ալ երբեմն. աղջիկտեսի տարաղութիւնը հռչակուած, նշանուելը կատարուած է։

Մօտ թէ հեռուէն բարեկամներ տղան կը շնորհաւորեն, թաղեցի կիներ որոնք ուրիշին ներքինովը մեծապէս կը շահագրգռուին, տուն փութալով,

—Մայրիկ, զաւակնուդ նշանուելը լուրը առինք, կը խնդակցինք, բայց... վայելը ընտրել չնայալու ենք։ Այն աղջիկը ձեր գործին բէք չի գար գիտնաս, կը գոչեն։

Տիկին մայրը սակայն կարծելով թէ նախանձէ վառուած կամ ուրիշ ակնկալութեամբ մը եկած են գործը աւրելու, աչքերը խոշոր խոշոր կը բանայ, ճակտին վրայ քանի մը փոթ ևս կը բարդուին։

—Օ՜ օ՛ ի՛նչ կ'ըսէք, լաւ կը ճանչնա՞ք, անոնք իրենց թաղին պատուաւոր և մեծարելի ընտանիքներէն են. փառք տալու եմ որ զաւկիս ասանկ խրսմէթ մը ելաւ. Աստուած չընէ, նամուսներնէն սա չափ էօղլիր չունին։ զաւակս չատ երջանիկ պիտի ըլլայ, գործն ալ նոր զարկ մը պիտի ստանայ քանի որ 300 ոսկի ստակ կ'առնէ. ասկէ զատ վաղը միւս օր կարեւոր ժառանգ մըն ալ ունի, ըսելով վայրկեան մը առաջ սա բամբասող բերանները գոցելու միջոցը կը խորհի։

Վերջը։

Ժառանգաբեր կնոջ գալուստովը տղուն ծախսերը կը կրկնապատկուին ցուցամոլութիւն և նորաձեւութիւն մէկզմէկու հետ կը մրցին, տունը վերէն վար ճաշակ կը բուրէ, այցելութեան մասնաւոր օրեր կ'որոշուին, հիւրասենեակներ կը զարդարուին, ճերմակ գոգնոցաւոր սպասուհին պատրաստ կայնած է տիկնոջ հրամանները ընդունելու։ Օրէ օր կը զգայ ամուսինը թէ եղեւմուտքը հաւասարակշռելը դժուարին գործ մը կը դառնայ տակաւ։ Գիւղացիութեան եղանակն ալ վրայ կը հասնի. տիկինը Մեծ-Կղզին կ'ընտրէ՝ արդէն անտեղին վարժուած ըլալուն համար ու խնայողութիւն մը ընելու համար ամուսնոյն աւելի դիւրակեաց գիւղ մը երթալու առաջարկութեան կ'ընդդիմանայ։ Ինչո՞ւ տեղի տայ. հո՞գն է իր թէ՝ ամուսինը իր ըմբռնած կեանքը շարունակելու վիճակին մէջ չէ։

Վա՛յ ասոնց, ուշ կամ կանուխ մնանկանալ հարկադրուած են։

Հապա չատ ատեն այս նիւթական տագնապներուն բարոյական անկում մըն ալ չի՞ գար բարդուիլ, մանաւանդ երբ ամուսինը իր տիկնոջ անհամնում պահանջումներուն երբեմն ընդդիմանալու կամ զայն իր գործառնութեանը անձուկ շրջանակին, հրապարակի ձախողուածներուն հաղորդ ընելու մեղքը գործէ։ Դրամօժիտը հոս ալ օգուտը ունեցած չէ՞ արդեօք երիտասարդը պատուաւոր-անձնասպանութեան մղելով։

Դրամօժիտը իր շրջանակէն այսինքն փոխանակողներէն զատ յարակիցներու ալ կը վնասէ, մանաւանդ միջին խաւերու մէջ։

Որովհետեւ հայր մը իր մէկ զաւակին կարողութենէն վեր զոհողութիւններ ըրած է, միւսներուն մէջ օր մը պիտի գայ որ սա տեսակ դանգատ մը պիտի շրջադայի. «Եթէ հայրենիս խելացի, հեռատես ըլլար հիմա մենք այս վիճակին չպիտի մատնուէինք. չմտածե՞ց արդեօք թէ մենք ալ պիտի մեծնայինք, մենք ալ օր մը մեր իրաւունքները պիտի պահանջէինք և մեր պէտքերը գոհացնելու համար իրեն պիտի դիմէինք. հիմա ճեռքերը ծալած կ'երթայ կուգայ, գործ չկայ, ասկէ աւելիին չեմ կրնար հասնիր ըսելով։»

Այնպէս չէ՞։ Իրաւունք է որ մէկուն գոյութը կարգադրելու համար մէկ քանիին իրաւունքները կապտուին։

Խեղճ հայրեր ամենայն սովորութեան մը երեսէն հիմա զաւակներնուդ գթութեան ապաւինած՝ ծուռ-գլուխ, թաց աչքերով անոնց երեսը նայիլ հարկադրուած էք։

Միթէ սէրը, մարդկային սէրը որ ամէնէն անուշ, ամէնէն մաքուր, ամէնէն վեհասլացիկ ըմբռնումն է, չի՞ խեղթիւրուիր դարձեալ նիւթականին չափոյ ազդեցութեան տակ։ Աստուա՛ծ իմ, սէր և նիւթականութիւն քով քովի քաղաքակրթեալ դարու մը մէջ ու երկրորդը առաջինէն գերադաս։ Լսէ՛ք, միթէ կարելի՞ է այս տարրերը իրարու հետ հաշտեցնել։ Տասնըմեկերորդ դարուն մէջ երիտասարդ մը իր սիրուհիին կը գրէ։

«Եթէ ամէնէ՛ն նախընտրած, ամէնէ՛ն կատարեալ, ամէնէ՛ն համակրած աղջիկ մը կայ ան ալ դ.ո՛ւն ես, բայց ի՞նչ ընեմ. ինձ ստակ պէտք է, ծնողքս այսպէս կ'ուզեն և ես չեմ կրնար ընդդիմանալ անոնց։ Պաղարիւնութիւնդ մի՛ կորսնցներ, մի կարծեր թէ այսօրուան աղդեցութեան տակ յաւէտ պիտի մնաս ու անունս չրթունքիդ վրայ հիւծիս։ Սէրդ ուրիշի մը վրայ կեդրոնացընելով երջանիկ եղիր, որպէս զի ես ալ երջանիկ ըլամ։ Ստակ պէտք է ինձ, մոռնանք զիրար, սէրդ ուրիշի մը վրայ փոխանցէ...»։

Ամբարչութեան մեծագոյնը չէ՞ այս։

Սէ՛ր... և այս սրբազան բառով ի՞նչ մեղանչումներ չենք գործեր։

Համակրած մէկերնուս կը սիրեմ կ'ըսենք, որ կրնայ կերպով մը ընդունելի նկատուիլ, քանի որ պարզ համակրութիւններէ սէր կրնայ ծագիլ։

Բայց կը սիրեմ կ'ըսենք նաեւ այն կինը՝ զոր ուրիշի մը թեւը տեսնելով չենք նախանձիր, բայց սիրեցի՛ կ'ըսենք մէկը՝ որուն հետ երկու չաթի առաջ օր մը տեսնուելէ վերջ հիմա անունն իսկ մոռցած ենք։

Աւա՜ղ, առիւին ալ սիրոյ հետ կը չփոթենք։

Մարդկային նկարագրին վրայ ալ դրամօժիտին ըրած ազդեցութիւնը կըրնա՞յ անմոռաց անցուիլ։ Հեռապատկերն իսկ չբա՛ւեր ախտաւորութեան եռանդը լսել մը երիտասարդներու մէջ ուծացնելու, նոյն իսկ զանոնք մէյ մէկ ինքնահաւան, անբարտաւան հանդիսացնելով։

Եւ սակայն աղջիկներէ առնուած դրամին եթէ ոչ ամբողջութիւնը գոնէ մեծագոյն մասը ինչի՞ կը գործածուի կամ ի՞նչ արդիւնք կ'ունենայ։

Բացայայտ իրողութիւն մը, որուն չենք կրնար ընդդիմանալ,— բացառութիւնները յարգելի, — վրայ գլուխ չակել, հարմնիք ընել, գիւղագնացութեան երթալ։

Ցեսոյ։

Ժամանակ մըն ալ, ու մայրը մէկ զաւակը ծիծէն կախած, միւսին ձեռքէն բռնած ալէհասխնամին դուռը։

Զարմանալի՞ իրողութիւն, խորագրիս հեղինակուհին այս ամէնուն չաբրվը մեր ստացած թերի դատարկութեան կը վերագրէ։

Բայց արդեօք իր ակնարկած դաստիարակութիւնը, ամուսնութեամբ մնոտի հաշիւներ կարգադրել, դասալիք երիտասարդներ քաջալերել, անբարոյութիւններ տարածել, հնամենի գերեվարուութեան տարբեր մէկ ձեւը ընդունէ՞ պիտի։ Չեմ կարծեր։

Եւ արդէն զարգացած, ինքզինքը գիտցող երիտասարդ մը գործը չկարգադրած, ապագան չչտկած, լոկ կնոջմէն առնելիք ստակին ապաւինելով ամուսնութեան մը պիտի պատրաստուէր կամ փոխադարձաբար։ Շիտակը չատ ողբալի զարգացում մը եղած պիտի ըլլար այդ. ամուսնութիւն մը ուր հաշիւը առաջին տեղը պիտի գրաւէր։ Դեռ կ'երկարի, այնչափ կ'երկարի այս նիւթս որ վախ կը պատէ զիս յօդուած մը գրելու մտօք նստած ատենս գիրք մը յօրինելու գաղափարին յարելէ, ուստի կիսկատար կշտացողի պատրանքով վերջակէտս կը դնեմ։

Միայն պիտի խնդրէի սրամիտ ընթերցողներէս որ ա՛լ իրենք սա հատուածին անհաստատ յատկութիւնը գրտնելով ստորագծել բարեհաճէին, զոր յօդուածագրուհին հաստատուն կը նկատէ։ «Ա՛յն ատեն կարելի է ունենալ իսկապէս ընտանիք մը երբ կնոջ գրած շաղախը կ'ըլլայ դրամօժիտ, խելք, աշխատասիրութիւն կամ ոչ է մասնագիտութիւն մը ու կանացի փափուկ անսպառ գորով»։

ԻՍԿՈՒՀԻ Կ. ԷՆՔՍԷՐՃԵԱՆ

ՅՈՒՆԱՑ

Կ. ՊՈԼՍՈՅ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԻՒՆԸ

(ՇԱՀԷՆԱՆ ՅՕԴՈՒԱՆ ԼՈՅՍԷՆ)

Կ. Պոլսոյ Յունաց Պատրիարքը իր ամբողջ տիտղոսով կը կոչուի. «Նորին սուրբ աստուածարեալ ամենապբութիւն Տիեզերական Պատրիարք և արքեպիսկոպոս Կ. Պոլսոյ, Նորն Հռովմայ»։ Այս տիտղոսէն ալ կարելի է տեսնել որ տիեզերական պատրիարքը Կ. Պոլսոյ արքեպիսկոպոս կ'համարուի։ Պատրիարքը կը նախադասէ թէ՛ Ս. Սինոդի և թէ՛ Խառն Ժողովի նիստերուն։ Զուտ կրօնական և ամբնական-եկեղեցական խնդիրներու նկատմամբ գերադոյն դատաւորը տիեզերական պատրիարքն է։ ԺԹ. դարուն մէջ և ոչ մէկ պատրիարքութիւն այնքան ներկայացուցիչներ ունեցած է որքան Կ. Պոլսինը։ 1801—1901, այսինքն դարու մը մէջ ոցին Յոյները 35 ա՝գամ պատրիարքական փոխոխութիւն ունեցած են և ընդամենը 27 պատրիարքներ, որոնցմէ Գրիգորիոս Ե. (1818—21) և Անթիմոս Զ. (1871—3) երրորդ անգամ Պատրիարք ընտրուած են՝ անգամ մը հրաժարուելէն ետքը։ Երկրորդ անգամ ընտրուողներուն թիւը աւելի բազմաթիւ է, այժմեան Յովակիմ Գ. Պատրիարքին պէս, որ առաջին անգամ 1878—84 պատրիարքական իշխանութիւն վարեց. երկրորդ անգամ Պատրիարք ընտրուած են ԺԹ-րդ դարուն մէջ ուրիշ 6 պատրիարքներ։ Կ. Պոլսոյ Օրթոտոքս Պատրիարքին տիեզերական տիտղոսը այժմ անոր՝ միւս օրթոտոքս պատրիարքներու կամ անջատեալ եկեղեցիներուն հանդէպ իրաւական կամ եկեղեցական տեսակէտով մեծ առաւելութիւն մը կամ գերազանցութիւն մը չընծայէր։ Կ. Պոլսոյ Պատրիարքն անոնց նկատմամբ primus inter pares, այսինքն հաւասարներէն առաջինն կը սեպուի։ Անտիոքի, Երուսաղէմի և Աղեքսանդրիոյ պատրիարքութիւններն եւն, Բաձրագոյն Դրան հետ սովորաբար Կ. Պոլսոյ պատրիարքին միջոցով կը բանակցին։ Կ. Պոլսոյ պատրիարքի տիեզերականութեան ամէնէն ջերմ պաշտպանը Հելլէն եկեղեցին է։ Քանոնիսմօսներու համեմատ՝ Պատրիարքը բոլոր Օրթոտոքս եկեղեցիները իրարու միացնող կապն է։ Տիեզերականութեան նշան մըն է նաեւ ան պարագան, որ Կ. Պոլսոյ պատրիարքը միայն Միւս.օն կը պատրաստէ և կը ղրկէ Օրթոտոքս եկեղեցիներէն չատերուն, որոնցմէ միմիայն Ռուսականն ու Ռումանականը այժմ իրենց համար միւռոն կ'օրհնեն։ Կ. Պոլսոյ պատրիարքն իր օրհնած միւռոնէն կ'ղրկէ Երուսաղէմ Աղեքսանդրիա, Յունաստան, Կիպրոս, Սերպիա, և Սինայի Թերակղզին։ Անտիոքի պատրիարքութիւնն և Պուլկար եկեղեցին իրենց միւռոնը Ռուսիայէ կ'առնեն։ Քանոնիսմօսներու համեմատ Պատրիարքը այլ և այլ մետրոպոլտութիւններէ մօտաւորապէս 500'000 ղրուշ եկամուտ պիտի ստանայ, բայց ատի Բոկօնիանի և Վելլա նահանգներուն մէջ եղած վանքերուն արդիւնքն եւս Պատրիարքին յատկացուած է, ինչպէս նաև բոլոր մնռնող եպիսկոպոսներու և մետրապոլիտներու հարստութեան 1/6 ը մասը։ Վերոյիշեալ 500,000 դահեկանին այժմ իրապէս Օրթոտոքս Տիեզերական Պատրիարքը հաշիւ թէ կէսը կ'ստանայ։ Այս գումարէն 130,000 դահեկան միայն Կ. Պոլսոյ Յոյները պէտք է վճարեն, եթէ մէկ կողմէն նկատի առնենք որ պատրիարքական եկամուտի աղբիւրներուն մեծագոյն մասը ցամքած է և միւս կողմէն չմոռնանք այն պարագան որ, Տիեզերական Պատրիարքն ինք պիտի վճարէ իր սպասաւորներուն և նոյն իսկ երկու բարձրաստիճան եկեղեցական պաշտօնեաներուն, այսինքն Մեծ Սարկաւագներու ռոճիկները և այլ բաղդատիսի ծախքեր, այն ատեն դիւրմբռնելի կ'ըլլայ թէ Տիեզերական Պատրիարքն եւս չկրնար շռայլ ապրիլ և երբեմն նոյն իսկ անհրաժեշտ համարուած ծախքերն անկարող է ընել։ Այս պատճառով վերջին տարիներս առանձին հոգածութեամբ պատրիարքարանին եղած կտակներով կալուածներ կը գնուին, որպէս զի ասոնց եկամուտով ալ կարելի ըլլայ կանոնաւոր ամսական մը յատկացնել օրուան Պատրիարքին։

Մինչեւ ԺԹ. դարուն կէսերը Պատրիարքարանին մէջ մեծ դեր խաղացեր են այլ և այլ դիւանական պաշտօնեաներ, սակայն անցեալ դարու Բ դր մասին մէջ հետզհետէ անոնց ազդեցութիւնը տկարացաւ կամ մեծ մասամբ բոլորովին ոչնչացաւ։ Այս պաշտօնեաներէն ամէնէն մեծ համբաւ ու հռչակ հանած է Մեծ Լօղոթէտը։ Այս պաշտօնը ժառանգաբար Արիստարքիներու ազնուական ընտանիքն ներկայացուցիչները կը վարեն։ Առաջ Մեծ Լօղոթէտները ամէն ինչ էին. Պատրիարքի և Բարձրագոյն Դրան միջեւ մղուած բոլոր բանակցութիւնները անոնց ձեռքով կը կատարուէին. այժմ ալ թէպէտ Մեծ Լօղոթետին անունը յաճախ կը յիշուի, բայց անոնց ունեցած ազդեցութիւնն երբեք առաջուանին չհաւասարիր և այժմ շատ տեսակէտներէ աւելի անուանական դարձած է։ Մինչեւ 1860 Մեծ Լօղոթեաներ դրամական խոշոր նուէրներ կ'առնէին նորընծայ եպիսկոպոսներէ, անկէ ետքը սակայն բոլորովին խարանեցաւ այս սովորութիւնը։ Քանոնիսմոյի մէկ հատուածը այս յոռի սովորութեան կ'վերաբերի։ Պատրիարքին թարգմանն ու գործակատարն է այժմ Բարու քէհեասը կոչուած պաշտօնեան։ Հանդիսաւոր ընդունելութեանց ժամանակ միայն Մեծ Լօղոթետը կ'ուղեկցի Պատրիարքին։ Բայց ատի նոր Պատրիարքի ձեռնադրութեան ժամանակ Մեծ Լօղոթետն իրաւունք ունի ըսելու «Այժմ բարձրացիր Տիեզերական Սուրբ Աթոռը եւայլն» հատուածն, ու ժամասացութեան մէջոցին «Հաւատամքն» արտասանել՝ եթէ կ'ուզէ։ Ինչպէս վերը յիշուեցաւ Մեծ Լօղոթետի պաշտօնը քանի մը դարերէ ի վեր Արիստարքի ազնուական և հարուստ ընտանիքին անդամները կը վարեն։ Արիստարքի ընտանիքը Փոքր-Ասիայէն (Բիւթանիայ) կը սերի և նախնիներին զգացումներուն, պաշտօնական քանագնացի մը հանգամանքը առնել տալով իր անձին, բոլորովին լուրջ դէմքով մը,

—Այն անձը՝ որուն նկատմամբ խօսեցան ձեզ Ճարտնի մէջ, հիմա Նուէյնիքէի ծովեզերքը բաց ծովուն վրայ կը գտնուի, ըսաւ. եթէ չոգեշարժ հանրակառքը նստիք քառորդէ մը կընաք անոր այցելել, ծովեզերքը նաւակ մը կ'սպասէ արդէն ձեզ. հոն մտէք և քառորդ մը վերջ անոր գտնուած չոգենաւին մէջ պիտի ըլլաք։

—Շատ լաւ, պատասխանեց, Լիամօքի, բայց ո՞վ է ձեր ակնարկած անձը, որուն վրայ կը խօսիք։

Լիամօքիի այս հարցումը խորապէս յուզեց Սառան և սակայն նկատելով որ ալ այսչափ մը առաջանալէ ետք կարելի չէ ետ դառնալ։

—Ա՛յն անձը, ըսաւ, որուն համար կը խօսիմ ՕՁԱՁԵԻ ԱՊԱՐԱՆՋԱՆԻՆ վրայ քանդակուած պատկերին տէրն է։

Սառա երկու աղջիկներուն սպառնացող վտանգին բնութիւնը չէր գիտեր, սակայն, վերջապէս աղէկ բան մը չէր ելլար Լուկի պէս ժանտ մարդու մը ձեռքէն։ ուստի մէկ երկու վայրկեան տատամսելէ ետք Լիւսիէնի կեանքը նախընտրեց երկու աղջիկներէն ու ճաքոնցի աղջկան ականջն ի վեր ծռելով,

—Օրիորդ Լիամօքի, փսփսաց կամաց մը։

Լիամօքի զարմանքով եռին դարձաւ ու հարցական շեչտով մը,

—Տիկի՞ն կամ օրիո՞րդ, զիս կը ճանչնայի՞ք կանուխէն, պատասխանեց։

—Տիկին ըսէք, յարեց Սառա։

Եռքը աւելի մտերմական շեչտով մը, աղջկան մատենալով,

—Օրիորդ Լիամօքի, կրկնեց, Ճարտնի մէջ գտնուող Նաեու Պապային հրամանները որոշելի՞ք գործադրել։

Լիամօքի կաս կարմիր կորեցաւ ու խոնարհ ձեւով մը,

—Ինչ կարգի հրամաններ են ատանք, տիկին, հարցուց։

Դքսուհին Սառա, հակառակ իր ներքին զգացումներուն, պաշտօնական քանագնացի մը հանգամանքը առնել տալով իր անձին, բոլորովին լուրջ դէմքով մը,

—Այն անձը՝ որուն նկատմամբ խօսեցան ձեզ Ճարտնի մէջ, հիմա Նուէյնիքէի ծովեզերքը բաց ծովուն վրայ կը գտնուի, ըսաւ. եթէ չոգեշարժ հանրակառքը նստիք քառորդէ մը կընաք անոր այցելել, ծովեզերքը նաւակ մը կ'սպասէ արդէն ձեզ. հոն մտէք և քառորդ մը վերջ անոր գտնուած չոգենաւին մէջ պիտի ըլլաք։

—Շատ լաւ, պատասխանեց, Լիամօքի, բայց ո՞վ է ձեր ակնարկած անձը, որուն վրայ կը խօսիք։

Լիամօքիի այս հարցումը խորապէս յուզեց Սառան և սակայն նկատելով որ ալ այսչափ մը առաջանալէ ետք կարելի չէ ետ դառնալ։

—Ա՛յն անձը, ըսաւ, որուն համար կը խօսիմ ՕՁԱՁԵԻ ԱՊԱՐԱՆՋԱՆԻՆ վրայ քանդակուած պատկերին տէրն է։

(Շարունակելի)

«ՄԱՆԶՈՒՄԷ»Ի ԹԻՐԹՕՆԸ)(14)(

ՀԵՏԱՔՐՔՐԱԶԱՐԺ ՏԵՍԱՐԱՆՆԵՐ

ՄԵՂՐԱԼՈՒՍՆԻ ՈՒՂԵՒՈՐՈՒԹԻՒՆ

Գ.

ՓԱՅՏԱՇԵՆ ԱՊԱՐԱՆՔԸ

Կոմսուհին Սառա, առանց տեղէն շարժելու ուշադրութեամբ դիտեց զօրապետ Լապիանօֆի աղջկան՝ Օրիորդ Մօնայի ստացած նամակն ու անոր հետեւանքով աղջկան ժողովարահէն մեկնիլը։ Դեռատի կինը որ ասոնց ամէնքը կրցած էր պաղարիւնութեամբ դիտել, երբ ժողովարահին դուռը օրիորդ Մօնայի եռեւէն փակուեցաւ, տխրամիջոցով անակնկալ յուզումի մը ենթարկուեցաւ, ձեռուընները կը դողային, սիրտը կը բաբախէր ու աչքերը կոմս Ասահիի աղջկան՝ Լիամօքիի վրայ յառած, ինչ ընելիքը չուարած մնացած էր։ Զայրոյթի, յուսահատութեան, վրէժխնդրութեան և արգահատանքի զգացումները փոխն ի փոխը պատած էին այս նոր հարը, որ երկարօրէն սկսաւ դիտել գեղանի ճաքոնուհին։ Դահ մը նոր որոշում մը անցաւ մտքէն, երթալ Լիամօքիի ճշմարտութիւնը հաղորդել փորձեց, սակայն անմիջապէս հրաժարելով այդ վտանգաւոր ձեռնարկէն.

—Ո՛չ, ո՛չ, մռլտաց. սոսկալի հրէշ մըն է Լուկ, անգութ ոճրագործ մը որ իր ճամբուն վրայ գտնուած ամէն արգելք ոտնակոխ կ'ընէ մտադրած նպատակին հասնելու համար։ Աստուած իմ, մտածեց, ես ի՞նչպէս ծառայեմ ասանկ դաժան ոճրագործի մը հրամաններուն։

Տատամսումը, անորոշութիւնը բացայայտ էր դքսուհիին դէմքին վրայ, որ թիկնաթոռին վրայ գամուած՝ չէր կրնար շարժում մը իսկ ընել։ Անոր այս հոգեկան մտաղբաղ կացութեան մէջ յանկարծ թուղթի մը ինկաւ առջեւն. ինք որ արդէն վերջին ծայր չդայնացած էր, ցնցուեցաւ այս անակնկալէն. ի՞նչ էր արդեօք այս թուղթը. ո՞վ նետած էր զայն, ինքնաբերաբար եկած չէր կրնար ըլալ, անպատճառ ժողովարահը գտնուողներէն մին նետած ըլալու էր։

Սառա զգուշութեան համար ակնարկը չորս կողմը պտցուց և տեսնելով որ ամբողջ ներկաները իրենց ուշադրութիւնը վեհաժողովին բանակցութիւններուն նուիրած՝ թուղթին խնալը չեն տեսած, կամաց մը գետին ծռեցաւ, ու ձեռքը առնելով ինկած թուղթը, հետեւեալ անաբեկիչ տողերը կարդաց.

«Ցուղարկաւորութեան յատուկ դագաղ, մեռելակառք և սուգի հագուստ հայթայթող Սաքրբաշ վաճառատունը այս կառքի մեռելական պիտոյքը տասնըվեց ժամուան մէջ կը պատրաստէ»։

Դքսուհին՝ հաղիւ ընթերցումը աւարտած՝ դեռ դեղին կարեցաւ, անմիջապէս կռահեց թէ այս նամակով ի՞նչ սպառնալիք կ'ընեն իրեն։ Պատճառ չունէր ուրիշէ մը կասկածելու, անիծապարտ Լուկի մէկ նոր սպառնալիքն էր։

Դեռատի հարսը չկրցաւ արցունք մը զսպել։ Լուկ այս նամակով ըսել կ'ուզէր որ, եթէ իր հրամաններուն չենթարկուի, անմիջապէս պիտի սպանէ Լիւսիէնը ու զինքը որբեւայրի պիտի թողու, և այն ատեն պիտի տիպուի սուգի հագուստներ հագնիլ ու յուզարկաւորութեան պատրաստութիւններ տեսնել։

Եթէ ուրիշ ոեւէ մէկը ըլլար, գուցէ վճռականապէս տար որոշումը վերջացնէր։ Դքսուհին սակայն խիստ մանկամարդ ու փափկասիրտ՝ չէր կրնար երկու չարիքին միջեւ ընտրութիւն մը ընել։ Լուկի հրամաններուն դէմ անասնել՝ Լիւսիէնի մահը փութացնել էր, իսկ անոր չար կամքը գործադրել, Մօնայի ու Լիամօքիի նման երկու սիրուն աղջիկները ամենածանր վտանգի մը ենթարկել պիտի ըլլար։ Իրաւ է որ Սառա երկու աղջիկներուն սպառնացող վտանգին բնութիւնը չէր գիտեր, սակայն, վերջապէս աղէկ բան մը չէր ելլար Լուկի պէս ժանտ մարդու մը ձեռքէն։ ուստի մէկ երկու վայրկեան տատամսելէ ետք Լիւսիէնի կեանքը նախընտրեց երկու աղջիկներէն ու ճաքոնցի աղջկան ականջն ի վեր ծռելով,

—Օրիորդ Լիամօքի, փսփսաց կամաց մը։

Լիամօքի զարմանքով եռին դարձաւ ու հարցական շեչտով մը,

—Տիկի՞ն կամ օրիո՞րդ, զիս կը ճանչնայի՞ք կանուխէն, պատասխանեց։

—Տիկին ըսէք, յարեց Սառա։

Եռքը աւելի մտերմական շեչտով մը, աղջկան մատենալով,

—Օրիորդ Լիամօքի, կրկնեց, Ճարտնի մէջ գտնուող Նաեու Պապային հրամանները որոշելի՞ք գործադրել։

Լիամօքի կաս կարմիր կորեցաւ ու խոնարհ ձեւով մը,

—Ինչ կարգի հրամաններ են ատանք, տիկին, հարցուց։

Դքսուհին Սառա, հակառակ իր

նական ծագմամբ հայ-հոգեմուներէն է, այսինքն հայերէն խօսող օրթոտոքսներէ։ Այժմեան Լոզոթեան Սրբազան Արիստարքի պէս՝ Պետական Խորհրդոյ անդամ է և գիտական անձ մը, որ գիտական աշխարհին մէջ մեծ համբաւ հանեց Փոտ Պատրիարքի Բանիի հրատարակութեամբ։

Եկեղեցական նուիրապետութիւն։— Տիեզերական Պատրիարքին ենթարկեալ առաջնորդները երկու խումբի կը բաժնուին մետրապոլիտներ և եպիսկոպոսներ։ Արքեպիսկոպոս տիտղոսը բացառիկ պայմաններու մէջ գտնուող եպիսկոպոսներ միայն կը գործածեն, այսպէս զոր օրինակ Տիեզերական Պատրիարքն կը կոչուի «Արքեպիսկոպոս Կ. Պոլսոյ» Արքեպիսկոպոս տիտղոսը կը կրէ նաև Կիպրոսի Եպիսկոպոսը, եւն։ Ընդհանուր առմամբ արդի Օրթոտոքս եկեղեցւոյ մէջ արքեպիսկոպոսութիւնն և մետրապոլիտութիւնն գրեթէ նոյնացած են։ Վերջին տարիներու եպիսկոպոսութեանց թիւն ևս զգալապէս նուազեցաւ, որովհետև անոնք մեծ մասամբ մետրօպոլիտութեան բարձրացան։ 1900 ին Հերակլիայի, Եփեսոսի, Թեսաղոնիկէի, Կրէտէի և Իզմիրի մետրապոլիտութեանց մէջ քսան եպիսկոպոսութիւններ կային։ 1902ին Հերակլիա կոչունցուց եպիսկոպոսութիւն մը, որովհետև Հելիօբոլիս և Թիաղերա ինքնուրոյն մետրոպոլիտութիւն մը կազմեցին։

Բոլոր եպիսկոպոսներն ու մետրոպոլիտները Պատրիարքէն կախում ունին, և թէպէտ ըստ Քանոնիսմայի պէտք չէ տեղափոխել մետրոպոլիտները, սակայն երբեմն հարկ կը դառնայ այս Պատրիարքական իշխանութիւնն անոնց զգացնելու համար։ Միայն առաջին կարգի 12 մետրոպոլիտները ո՛չ կարելի է փոխադրել և ո՛չ ալ իրենց պաշտօնէն հրաժարեցնել։ Առաջնորդները կ'ընտրուին և կը նշանակուին Ս. Սինոդի կողմէ։ Եթէ եպիսկոպոս մը օտար լեզուով խօսող հօտի մը առաջնորդ պիտի ըլլայ, տեղւոյն Աստուածաբանական Դպրոցի բրոֆէսէօռներէն կարողութեան վկայական պէտք է ներկայացնէ Ս. Սինոդին։ Այս յօդուածն ևս սակայն յաճախ զանցառութեան տրուած է,

Առաջնորդ մը անմիջապէս պաշտօնազուրկ կ'ըլլայ, եթէ որ և է ոճրագործութիւն ըրած ըլլայ։ Եթէ ժողովուրդն իր առաջնորդին դէմ որ և է բողոք ունի, պէտք է դիմէ Կ. Պոլիս։ Եթէ ամբաստանութեան պարագան զուտ կրօնական բնոյթ ունի, Ս. Սինոդը կը քննէ խնդիրը, և եթէ ընդհակառակը՝ այն ատեն չորս սինոդականներէ և չորս հոգի ալ Խառն ժողովի անդամ աշխարհականներէ յանձնաժողով մը կը կազմուի և խնդիրը քննելէն ետքը, երբ առաջնորդը յանցապարտ ճանչցուի, պատշաճ համարուած պատիժը կը անօրինուի և եթէ ոճրագործ է, հոգեւոր ատիճանէ զրկուելով պետական օրինաց համաձայն կը դատուի և մարմնական պատժի կ'ենթարկուի։ Այլեւայլ մետրոպոլիտութեանց կամ թեմերու առաջնորդները տարբեր գումարներ կ'ստանան իբր ռոճիկ։ այսպէս օրինակի համար Եփեսոսի և Ադրիանուպոլսի առաջնորդներուն համար 100,000 ղրուշ ռոճիկ սահմանուած է, Հերակլիայի, Կիզիքոսի և Թեսաղոնիկէ համար 90,000, իսկ Անկիւրիայի համար 20,000 ղրուշ։ Իւրաքանչիւր առաջնորդ այս գումարները իր հօտէն պիտի գանձէ։ Ամուսնական հրամանիք մը եպիսկոպոսը կ'առնէ 10 ղրուշ։ Թաղումէն պակէն, պատարագէն առնուազն 50 ղրուշ։ Բացատի իւրաքանչիւր քահանայ իր եպիսկոպոսին տարեկան 10 ղրուշ պիտի տայ։

Քանոնիսմայի համաձայն բարձրաստիճան և ամուրի եկեղեցականներու վաստակած դրամը եկեղեցւոյն պէտք է մնայ։ Եպիսկոպոսներն ու մետրոպոլիտները կտակ ընելու իրաւունք ունին միայն իրենց ժառանգութեամբ ձեռք բերած հարստութեան վրայ։ Առաջնորդի մը, եպիսկոպոսի կամ մետրոպոլիտի մը մահէն ետք անոր ամբողջ հարստութիւն երեք մասի կը բաժնուի։ Այս մասերէն մէկը կը գործածուի անոր թեմի բարեշրջութեան համար, երկրորդը ժառանգորդներուն կը տրուի, իսկ երրորդը երկու մասի կը բաժնուի, որոնցմէ մէկ մասը կը յատկացուի Կ. Պոլսոյ յունաց բարեգործական հաստատութեանց, իսկ միւսը՝ Պատրիարքարանին։ Սակայն սովորաբար եպիսկոպոսներն ու մետրոպոլիտները իրենց կենդանութեան ժամանակ կամ վերջին օրերուն իրենց ունեցածը և կամ մինչեւ Պատրիարքարանէն (Պոլսէն) զրկուած պաշտօնական հանգիսը, եպիսկոպոսին շորջը գտնուողները անոր հարստութեան էական մասը իւրացուցած կ'ըլլան։ Ինչպէս մեր, նոյնպէս և յունաց եկեղեցւոյ ամէնէն ցաւալի կողմը քահանայութեան նկատմամբ բոլորովին անհոգ գտնուիլն է։ Քահանաներու պատրաստութեան, և կրթութեան և անոնց նիւթական ապրուստի կանոնաւորման մասին ոչ ոք մտածած է մինչեւ այսօր։ Աստուածաբանական դպրոցներէն ելածները ամուրի կղերականներ եղած են, իսկ քահանաներէն չատերը ժամանակէն ապօրինի միջոցներով ձեռնադրուած են։ Հարկաւ իրերու այս կացութեան մէջ քահանան չկրնար իր հօտին կրօնական և բարոյական մխիթարիչն եւ սիպար հայրն ըլլալ։

Տ.Թ. Ց. ԹՕՓՃԵԱՆ

ԱՐՏԱՔԻՆ

ՋԼԱԽՏԱՒՈՐՈՒԹԵԱՆ ԱՌԻՄԸ.— ԼՈՐԴ ՌՈԶՊԷՐԻԻ ԲԱՆԱԽՕՍՈՒԹԻՒՆԸ.— Լորտ Ռոզպէրի անցեալ Դ. օր բացումը կատարեց յարկաբաժնի մը, զոր Լոնտոնի Լուսնտուութեան Խրնամակալութիւնը կանգնած է Պանկոր քաղաքին աղքատ ջլախտաւորներուն համար։ Մեծին Բրիտանիոյ մէջ պատսպարանի այդ դրութեան ամբողջական օրինակն է այս։ Ներկայ էին Սկովտիոյ բոլոր լուսնտուութեան խնամակալութեանց կողմէ պատուիրակներ։ Բացման արարողութենէն վերջ Լորտ Ռոզպէրի քանախօսելով ըսաւ.—

Յորմէհետէ ծանուցուեցաւ թէ պատիւը պիտի ունենայի այս պատսպարանը բանալու, շատ մը զեկուցումներ ստացայ, ամէնքն ալ խմաստուն և շահեկան, որոնք կը համոզէին զիս բացման առթիւ զանազան տեսութիւններ պարզել։ Զոր օրինակ, թղթակիցներէս մէն կը խնդրէր ինձմէ ջատագովել տեսակ մը նոր պատսպարանի դաւոր, որ մտաւորական հիւանդութիւնը դարմանէ իր սկզբնական ատիճաններուն մէջ, ուելի կանխարգել դրութիւն մը քան դարմանող պատսպարան մը։ Չեմ համարձակիր անմիջապէս այս տեսակ առաջարկութիւն մը ընել։ միայն թէ վստահ եմ որ եթէ իրաւցնէ այդպիսի պատսպարանի մը պէտքը կայ—և ո՞վ կրնայ ըսել թէ չկայ,— համեմատաբար սահմանափակ և փորձառական ատիճանի մը վրայ պիտի գործադրուի այն, մինչեւ որ կարող ըլլանք հարայնը ընդարձակով և ամէն ծախք աչք առնելու համարձակութեամբ գոհացնել այդ պէտքն ալ այս երկրին մէջ։ Պանկուրի այս պատսպարանը, գիտական բոլոր սկզբունքները իրեն մէջ կը միացընէ, բոլոր հին պատսպարաններուն տիպարն է, և այսպիսի շինութիւններու ալ տիպար պիտի ծառայէ այսուհետեւ։ Ծախքը մեծ եղած է, բայց ձեռնհաս աղբիւրներէ խմացած եմ թէ չենքն ալ ծախքին հաւասար մեծութիւն և արդիւնաւորութիւն ունի։

Լորտ Ռոզպէրի լուսնտուութեան ընդհանուր խնդրոյն անցնելով, շարունակեց.—Անգլիոյ և Կալլէսի մէջ Լուսնտուութեան Խնամակալութեանց տեղեկագիրներուն նայելով, մինչ 1859 Ցնվ.-ին այսինքն քառասունըհինգ տարի առաջ, Անգլիոյ և Կալլէսի մէջ մտաւոր հիւանդներուն ամբողջ թիւը 36,782 էր,— այս թուանշաններէն դուրս է Սկովտիան,—1906 Ցնվ. 1ին 121,979ի հասած կը գտնենք այդ թիւը, հարիւրին 231ի հաւասար աճումի սակ մը։ Ժամանակի նոյն միջոցին բնակիչներուն ընդհանուր աճումը հարիւրին 75 սակով եղած է։ Բնականաբար այս հաշուէն ինչ ինչ զեղչեր պէտք է ընել, որոնցմէ մէն ա՛յն է թէ հիմա չատ ընտանիքներ իրենց ջլախտաւոր ազգականները և անդամները հիւանդանոց կը դնեն, ինչ որ առաջուց այսպէս չէր ըլլար, և մերկ իրողութիւն մըն է ձեր աչքին առջեւ թէ այս դրամը ամբողջ ազգը վճարած է, ո՛չ թէ անոնց համար, որոնցմէ կրնանք բան մը յուսալ ապագային համար, կամ ընդհանրապէս որոնց վրայ կրնանք վստահութիւն դնել թէ բարի քաղաքացի և բարի հպատակ պիտի ըլլան, այլ անոնց համար, որոնք ազգին աւելորդ բեռներ են։ Այսպիսիներուն ան կը շինենք այս գերեզմանները, ողջ մարդկութեան համար, այս դամբարանները՝ մտաւորապէս մեռեալներուն համար։

Եթէ կարենայինք խափանել կամ նուազեցնել այսքան ծախքերուն անհրաժեշտ հարկը, արդարեւ երջանիկ պիտի ըլլայինք։ Կ'ըսուի թէ պատսպարեալներուն առնուազն հարիւրին քսանը, հաւանաբար հարիւրին քսանը հինգը իրենց հիւանդութիւնը կը պարտին ժառանգական վիսանցման սակամ նա ձեւով։ Ես մին եմ այնպիսիներէն, որոնք կը խորհին թէ կատարեալ առողջութիւնը յոյժ հազուագիւտ յատկութիւն մըն է և թէ առողջութեամբ հագեցուած կարողութիւններուն կատարեալ հաւասարակշռութիւնը ո՛չ թէ մեծամասնութեան, այլ համեմատաբար աննշան փոքրամասնութեան մը ժառանգութիւնն է։

Արդ, ո՛չ ոք միտքէն կընայ անցընել այսքան ստուար բաղմութիւններուն ամուսնութիւնը արգիլել կամ ջնջել։ Կ'ըսուի նաև թէ պարտաւոր ենք ջնջել արբեցութիւնը իբրև մին արդիւնարար դարմաններէն, ջնջել ալկոլի, կամ զօրաւոր թէյի, կամ զօրաւոր սուրճի, կամ ջիղերուն վրայ ներգործող ուրիշ ըմպելիքներու արբեցութիւնը։ Բայց քանի որ մեր ելմտական խախտարարը կը գանդատի թէ ոգեկից ըմպելիքներուն վաճառումին նուազման երեսէն հասոյթները կը պակսին, հեռաւարար պէտք է համոզուիք թէ կա՛մ այն է որ ջլախտաւորներուն թիւը պիտի աւելնայ կամ անոնց թիւը պակաս տեսնելու հեռապատկերը պիտի չունենաք։ Ուրեմն ո՞ւր գտնենք դարմանը։ Իմ համոզումս ա՛յն է թէ կեանքի բարձրագոյն և լաւագոյն դրութեան մը ուսուցման մէջ կրնանք դարմանը գտնելու յոյսը դնել, արգիլելով անդադար անհանգստութիւնները, զորս կը պատճառեն կա՛մ օթօմոպիլները,—թէեւ ես ալ երբեմն անոնց մէջ նստելու անխոհեմութիւնը կը գործեմ,—կամ ինքնաշարժ երկանիներ, որոնք օթօմոպիլներէն աւելի գէշ են, կամ երկաթուղիները իրենց անընդհատ ցնցումներով, որոնք գէշ կ'ազդեն մեր ջիղերուն վրայ։ (Ծափեր)։ Պէտք է սովրեցընենք մեր ժողովուրդին թէ իրենց ընտանի յարերը աւելի լաւ են, աւելի դ'արժէ մշակել զանոնք և անոնց մէջ բնակիլ միշտ, քան թէ երթալ ամիսներով բնակիլ տարօրինակ ամարանոցներու մէջ վատառողջ պայմաններու ներքեւ, և ա՛յն աղայական միամտութեամբ թէ օդափոխութիւն ըրած կ'ըլլանք պակսեցնելու համար մեր ջիղերուն վրայ ի գործ դրուած այն ճնշումը, որ անխուսափելի կերպով մտաւոր վատառողջութեան պատճառներէն մին է։

Շատ լաւ գիտեմ իմ անձեռնհասութիւնս իբրեւ վարդապետ ի լուսնտուութիւն, կամ իբրեւ վարդապետ ո և իցէ բանի մէջ։ Այս և ուրիշ բոլոր պատսպարաններուն առթիւ չարունակ գազափար մը կը տանջէ զիս։ Կը տեսնեմ անոնց մէջ ուրախ զուարթ խօսքաններ, ուրախ զուարթ ննջարաններ, ուրախ և զուարթ ճաշարաններ, կարելի եղածին չափ վայելչօրէն զարդարուած և մտքիս մէջ տիրող գաղափարը եղած է։—Այս ամէնը կ'ընենք մտաւորապէս մեռեալներուն համար։ Ո՛րչափ աւելի լաւ պիտի ըլլար եթէ կարենայինք ընել զայն մտաւորապէս ողջերուն համար։ (Ծափեր)։ Մտքով հիւանդներուն համար հիանալի չենքեր կը չինէք։ Ո՞րչափ արհեստաւորներ պիտի ուզէին ուրախութեամբ իրենց տեղերը փոխել լուսնտներուն հետ։ Արհեստաւոր դասակարգէն ո՞րքան քիչերը կրնան յուսալ ասանկ գեղեցիկ և հանգստաւէտ տուներ ունենալ։ Ըսել չեմ ուզեր թէ մեր քաղաքակրթութիւնները անմիջապէս պարտաւոր են գործադրել կամ լուծել այս խնդիրը, բայց կը հաւատամ որ քաղաքակրթութեանց ծաղկին ու կոկոնին պիտի չհասնինք, մինչեւ որ գտնէ փորձ մը ըլլայ ողջ և արժանաւոր գործաւորներուն համար հոգալ հանգստաւէտութիւն մը, զոր յատկացուցած էք մտաւորապէս հիւանդներուն համար։ (Ծափեր)։

ԱԼԺԵԶԻՐԱՅԻ ԴԵՍՊԱՆԱԽՈՐՀՈՒՐԴԻՆ ԱՐԴԻՒՆԸՐ.— Գերմանիոյ մէջ ձգտում մը կայ քննադատելու ֆրանսական դիւանագիտութիւնը Ալժեզիրասի Պայմանագրութիւնը գործադրութեան դնելու յապաղումին համար։ Գերման մամուլը կ'ըսէ։—Դուք Ֆրանսայի մէջ կը գանգատիք թէ մենք Գերմանիոյս Համաձայնութիւնը չենք վաւերացուցած։ բայց դուք ալ բան մը չէք ըրած, և հետեւաբար պատճառ կամ փաստ չունիք ըսելու թէ Ֆրանսացի քաղաքացիներուն կեանքը տակաւին պէտք եղած չափով պաշտպանութեան տակ առնուած չէ, և Գերմանացիներուն չէ տուր յանցանքը։»

Ցայտնի է թէ Պայմանագրութեան վաւերացումը, առանց որուն Մարոքի մէջ կարելի չէ գործադրել Ալժեզիրասի Դեսպանախորհուրդին պայմանագրութեան յօդուածները, կախում ունի պատկանեալ Պետութեանց կազմական օրէնսդրութիւններէն։ Շատերուն համար անհրաժեշտ է երեսի։ Ժողովներուն վաւերացումը կամ հաւանութիւնը։ Մեծն Բրիտանիա, Ռուսիա, Պելժիա և Մարոք,—միակ Տէրութիւնները եղած են որոնք մինչեւ հիմա վաւերացուցած են Պայմանագրութիւնը։ Գերմանիա և Սպանիա, ամէնէն աւելի շահագրգռուող այս երկու Տէրութիւնները, պէտք ունին խորհրդարանական վաւերացումներուն, և որովհետեւ իրենց խորհրդարանները քանի մը ամիսէ ի վեր և հիմայ տակաւին նստաշրջան չունին, անկարելի եղած է պահանջուած հաւանութիւնը ձեռք բերել։ Գերմանիոյ մէջ խնդիրը աւելի կնճռոտած է, որովհետև այդ պայմանագրութեան մէջ ինչ ինչ յօդուածները գերման դաշնակից պետութիւններէն ոմանց շահերուն համապատասխան չեն, կայսերական կառավարութիւնը իր ստորագրութիւնը դնելէն առաջ պարտաւորուած է համաձայնութեան մը գալ դաշնակից պետութեանց հետ։

Ամէն պարագայի մէջ սարսափելի չկայ թէ բոլոր վաւերացումները պիտի տրուին պահանջուած թուականին, յառաջիկայ Դեկտ. 31էն առաջ, բայց եթէ մինչեւ այն ատեն ո և է Տէրութիւն կատարած չըլլայ այս ձեւակերպութիւնները, տարակոյս չկայ որ ժամանակ մը եւս պիտի տրուի անոր։ Ոստիկանութեան կազմակերպութեան համար Ֆրանսայի և Սպանիոյ միջեւ բանակցութիւնները դադրած են, այս ձեւակերպութեանց յայտնելուն հետեւանքով։ Շատերուն համար անհրաժեշտ է երեսի։ Ժողովներուն վաւերացումը կամ հաւանութիւնը։ Մեծն Բրիտանիա, Ռուսիա, Պելժիա և Մարոք,—միակ Տէրութիւնները եղած են որոնք մինչեւ հիմա վաւերացուցած են Պայմանագրութիւնը։ Գերմանիա և Սպանիա, ամէնէն աւելի շահագրգռուող այս երկու Տէրութիւնները, պէտք ունին խորհրդարանական վաւերացումներուն, և որովհետեւ իրենց խորհրդարանները քանի մը ամիսէ ի վեր և հիմայ տակաւին նստաշրջան չունին, անկարելի եղած է պահանջուած հաւանութիւնը ձեռք բերել։ Գերմանիոյ մէջ խնդիրը աւելի կնճռոտած է, որովհետև այդ պայմանագրութեան մէջ ինչ ինչ յօդուածները գերման դաշնակից պետութիւններէն ոմանց շահերուն համապատասխան չեն, կայսերական կառավարութիւնը իր ստորագրութիւնը դնելէն առաջ պարտաւորուած է համաձայնութեան մը գալ դաշնակից պետութեանց հետ։

Ամէն պարագայի մէջ սարսափելի չկայ թէ բոլոր վաւերացումները պիտի տրուին պահանջուած թուականին, յառաջիկայ Դեկտ. 31էն առաջ, բայց եթէ մինչեւ այն ատեն ո և է Տէրութիւն կատարած չըլլայ այս ձեւակերպութիւնները

Խառն ժողովոյ կողմէն Ս. Պատրիարք Հօր քաջալերած հեռագրաւ Տ. Եղնիկ Մ. Վրդ. Գալատացեանն Ազգային Առաջնորդական ընդհանուր ժողովոյ նախագահ ընտրուած է միաձայն, նորա պաշտօնավարութեան մասին փոսթայիւ գրուած մանրամասնութեանց սպասելն Ն. Սրբազնութենէն խնդրելով։

Իրազեկութիւնը յեղաշրջող նոյն հրատարակութեան իբր հերքում ներկայս հրատարակելու չնորհ ընդունիմ կը խնդրուի։

Դիւան Կրօն. Ժողովոյ
Ատենադպիր — Ատենապետ
ԳԷՈՐԳ Հ. — ՄԵՍՐՈՊ Ք.Հ.
ՏԷՐ-ԳԷՈՐԳԵԱՆ — ՏԷՐ-ՍԱՐԳՍԵԱՆ

Դիւան Քաղ. Ժողովոյ
Ատենադպիր — Ատենապետ
Ս. Գ. — ԿԱՐԱՊԵՏ
ԲԼԻՆՏԻՐԵԱՆ — ԽԱՉՄԱՆՈՒԿԵԱՆ

ՔԱՀԱՆԱՆԵՐՈՒ ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԿԻՆԵՐՈՒ ՎԱՆՔԸ

ՅՈՑՆ ԹԵՐԹԻ ՄԸ ԿԱՐԾԻՔԸ

Իզմիրի Ամալթեա Յունարէն թերթը խմբագրականի մը մէջ կը քննէ երկու եկեղեցական հարցեր, որոնք օրուան խնդիր են.— Ա. Էջմիածնի Ս. Հայրապետին հրամանը այրիացած քահանաները վերամուսնացնելու համար։ Բ. Այնորոյի մէկ եկեղեցականին Ֆէնէրի Պատրիարքարանին մօտ ըրած առաջարկը՝ Պոլսոյ մէջ կիներու վանք մը հաստատելու համար։ Այս երկու առաջարկները՝ կ'ըսէ յոյն թերթը, ակնարկելս հակոտնէութիւն մը ունին։ Մէկը՝ Էջմիածնի Ս. Հայրապետը՝ բոլորովին պատշաճ դարուն ոգիին, կ'ուզէ աշխարհականացնել, մինչ միւսը՝ Այնորոյի յոյն վանականը՝ կ'ուզէ մեզ տանիլ հին դարերու վանական կենցաղին։ Ի՞նչ է այն շարժառիթը որ մղած է այս վերջինը Պոլսոյ պէս եռուզեռ քաղաքի մը մէջ կիներու վանք մը հաստատելու։ Սինօդը անշուշտ պիտի գիտնայ զայս։ Ամէն պարագայի մէջ Յոյն վանականին գաղափարը տրամաբանապէս հակառակ է մեր այսօրուան գաղափարներու ընթացքին։ Մնաց որ Պոլսոյ մէջ կիներու վանք մը բոլորովին տարբեր արդիւնքներ պիտի տայ քան զոր կ'երեւակայէ ծրագրին հեղինակը։ Առոր համար Հայոց Կաթողիկոսին ծրագիրը մեզի աւելի տրամաբանական և արդի դարուն ոգիին համապատասխան կը թուի, քան Այնորոյի եկեղեցականինը։ Միւս կողմէ չենք կրնար մեկնութիւն տալ վանականներու ներկայութեան՝ ընկերութեանց մէջ։ Առանք խումբ խումբ քաղաքները կը լեցուին յաճախելու համար եկեղեցական իշխանութեան մօտ, ուրը սահեցնելով ամենացած եկեղեցականներուն, որոնք տակաւ կը քիչնան և որոնք սակայն շատ աւելի իրաւասութիւն ունին մտնելու ընտանիքներու մէջ, ճանչնալու հաւատացեալներուն պէտքերը և յարգանք ու վստահութիւն չտնելու։

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՅՐԸ երէկ ընկերցութեամբ գործակատար Ա.Բիւ էֆ.ի, Կայս. Պալատ գնաց։

ԴԱԼԱԹԻՈՅ եկեղեցիին Խնամակալութիւնը Մեծ-Պաստոց առթիւ գործածուելիք «խալելութեան» մեծադիր իւղաներկ պատկեր մը յանձնարարած էր նկարիչ Սիմոն էֆէնտի Եաղճեանի, որ պատրաստած ըլլալով զայն, յանձնեց նոյն Խնամակալութեան։ Ս. Պատրիարք Հօր ներկայութեան բերուեցաւ երէկ պատկերը և Ն. Սրբազնութիւն մանրակրկիտ քննութենէ մը անցուց։ Խնամակալութիւնը արդէն այդ պատկերը պիտի ներկայացնէ կրօն. Ժողովին քննութեան, վաւերացուելու և օծման արտօնութիւնը ստացուելու համար։ Ցառաջիկայ հինգշաբթի Ղալաթիոյ եկեղեցիին մէջ տեղի պիտի ունենայ օծումը, Ս. Պատրիարք Հօր կողմէ։ Խաչելութեան այս պատկերը ընդօրինակուած է իտալացի հռչակաւոր նկարիչ Թեցիանոի մէկ գործէն։

ԿԵՌՈՆԱԿԱՆ վարժարանի չրջանաւարտներու վկայականներու բաշխման հանդէսը տեղի պիտի ունենայ առաջիկայ հինգշաբթի օր Ղալաթիոյ Խորդարանին սրահին մէջ, նախագահութեամբ Ս. Պատրիարք Հօր։ Հանդէսին օրը՝ վարժարանին խնամակալութիւնը, իր տեղեկագրին հետ մէկտեղ հրաժարագիրն ալ պիտի ներկայացնէ Ս. Պատրիարք Հօր։

ՍԱՆԱՍԱՐԵԱՆ վարժարանին խնամակալութիւնը այսօր նիստ պիտի գումարէ Ղալաթիոյ խորդարանին մէջ նախագահութեամբ Ս. Պատրիարք Հօր և պիտի զբաղի նոյն վարժարանին վերաբերեալ կարգ մը խնդիրներով։

ԽԱՒՆ ԺՈՂՈՎԸ, որ հրաւիրուած է նիստ գումարել առաջիկայ չորեքշաբթի, պիտի վերակազմէ Դատաստանական Խորհուրդը, Հիւանդանոցի Հոգաբարձութիւնը և միւս խնամակալութիւնները։

ԱՄԵՐԻԿԵԱՆ դեսպանին առաջնակարգ դեսպանութեան բարձրացմանը առթիւ, Ս. Պատրիարք Հայր չնորհաւորական այցելութեան կ'երթայ դեսպան Մր. Լէյշմանի։

ԱԶԳ. ՀԻՒԱՆԴԱՆՈՑԻ Հոգաբարձութեան անդամ Տօքթ. Վահրամ էֆ. Թորգոմեան առջի օր Ազգ. Հիւանդանոց այցելեց և ներկայ գտնուեցաւ բժշկական բոլոր այցելութեանց։ Պատեցաւ նոյնպէս նորակառոյց չէնքերը։

—Այս տարուան բժշկ վկայաւորներէն Տօքթ. Պօղոս էֆ. Վարժապետեան և Տօքթ. Հրանտ էֆ. Արալանեան, որոնք Ազգ. Հիւանդանոց իբր օժանդակ բժիշկներ կը պաշտօնավարէին 4 ամիսէ ի վեր, այս չաբթաթ պաշտօնով գաւառ կը մեկնին։ Տօքթ. Թորգոմեան էֆէնտի հաստատութեան բժշկ. մարմնոյն պակասը լրացնելու համար Տնօրէնութեան և բժիշկներուն հետ բացառիկ ժողով մը պիտի գումարէ։

ԲԵՐԱՑԻ Թաղ. Խորհուրդը և Աստնապետ Վահ. Թոպէր էֆ. հեռագիր մը ուղղելով Պարտիզակ, ցաւակցութիւն յայտնած են Տ. Մկրտեան Հօր երէցկինին մահուանը առթիւ։ Ն. Արժանապատուութիւն փոխադարձաբար չնորհակալութիւն յայտնած է։ Թաղ. Խորհուրդը, որոշեց Հոկտ. 8ին հոգեհանդատեան պաշտօն մատուցանել տալ Տ. Մկրտեան Հօր երէցկինին համար։ Պիտի պատարագէ քաղաքիչ Տ. Հմայեակ Սրբազան։

ՀԱՑ-ՀՈՒՄԷԱԿԱՆԱՑԿ.-Պատրիարք Տ. Սազպազեան Սրբազան Հ. Ճամճեանի հետ առջի օր Ամերիկեան դեսպանատունը գնաց չնորհաւորելու Մր. Լէյշմանը որ առաջնակարգ դեսպանութեան աստիճանին բարձրացած էր։ Ն. Վսեմութիւն հոն չգտնուելով, Պատրիարքը այցեւտոմսը թողուց։

Հ. ՍԱՀԱԿ վրդ. Տ. Մովսէսեան Գատրգիւղի Մխիթարեան Հարց համակրելի դէմքերէն մին, որ երկու շաբաթէ ի վեր թոքատապէ կը տառապէր, ուրախութեամբ կը ծանուցանենք թէ սկսած է ապաքինիլ։ Զինքը դարմանող Տօքթ. Ատոսիաէա կը յայտարարէ թէ ո՛և է վտանգ չսպառնար այլեւս հիւանդութիւնը։ Արագ ապաքինում կը մաղթենք։

ԳԱՏՐԳԻՒՂԻ Մխիթարեան Հարց վարժարանին չրջանաւարտներէն տեար Պաղտիկ Յովհաննէսեան որ Վենետիկի Ռաֆայէլեան վարժարանին չրջանն ալ աւարտելէ ետք նոյն վարժարանին կողմէ Բատուայի բժշկ. Համալսարանը ղրկուած էր, վերջերս մայրաքաղաքս դարձաւ, բժշկութեան առաջնակարգ վկայագրով։ Տօքթ. Յովհաննէսեան մասնագիտութիւն ընտրած է իրեն ուղեղի և մասուրական հիւանդութիւնները, որոնց վրայ մասնաւոր հրատարակութիւններ ըրած է իտալերէն լեզուով։ Երկու տարի հնգբեռն բժիշկ մնացած է քլինիքին մէջ, նոյնչափ ժամանակ ալ Վենետիկի պետական դիմարանոցին մէջ ծառայած է արդիւնաւոր պաշտօնավարութեամբ։

Տ. Յովհաննէս Աւագ Քհ. Մկրեան, իւր բոլոր պարագայիւք խորին չնորհակալութիւն կը մատուցանէ այն ամէն ազնուասիրտ անձնաւորութեանց, որք ցաւակցական համակրանք յայտնեցին անձամբ և հեռագրով ու նամակներով, ի վերայ մահուան իւր ողբացեալ Երիցուհւոյն։

Մասնաւոր երախտագիտական ըղգացմամբ իւր չնորհակալութիւնները կը մատուցանէ Ամեն. Ս. Պատրիարք Հօր, Դպրեվանուց Վանահայր Տ. Թորգոմ Ծ. վարդապետին և այլ Հոգեւորական Հարց և Եղբարց, և յատկապէս Նիկոմիդիոյ Սրժ. Քահանայից, որպէս և Արմաչու, Արալանպէկի, Օվաճրգի, Մանուշակի, Տօնկալի Քահանայ Եղբարց և բովանդակ աշխարհական բարեսիրտ անձանց սոյն տեղեաց։

Առանձնակի չնորհակալութիւն կը յայտնէ իր ծննդավայրին՝ Պարտիզակի Քահանայ Եղբարց և Թաղ. Խորհրդոյն և ընդհանուր ժողովրդեան, որք սգակից և ողբակից եղան իւր կարեւեր վշտաց։

Պարտիզակ, 26 Սեպտ. 1906

ՄԱՆԶՈՒՄԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԵԱՆՑ ԲԱԺԻՆԸ

ԱՆՈՒՆՔ

Շաբաթ օր Կէտիկ Փաշայի Ս. Յովհաննէս Եկեղեցւոյն մէջ տեղի ունեցաւ մկրտութեան հանդէսը Տէր և Տիկին Օննիկ Սեղուհեանի չորրորդ զաւկին, կնքահայրութեամբ Տ. Մարտիրոս Գալֆեան Հօր։ Երախան կոչուեցաւ ՊէՀՐԱՆ—ԽԱՉԱՏՈՒՐ։

ՄԵՐ ՊԱՏԱՄԽԱՆՆԵՐԸ

Դ. Է.Ֆ. ՕՋԱՆԵԱՆ (Մարզուան).— Ձեր յանձնարարած թերթը կը ղրկուի Սունկուրլուի ազգ. վարժարանը։

"ԳԱԼԹԿ" ԿԻՆԵՐՈՒ ՀԱՆԴԷՍԸ

Բ. ՏԱՐԵՇՐՋԱՆ

ԹԻՒ 4ՐԴ

ՄԱՂԻՆ Կանանց յատուկ Պատկերազարդ Շաբաթաթերթին 4րդ թիւը հրապարակ կ'ելլէ այսօր իր սովորական ծաւալով և կը ծախսուի ձեռքէ 40 փարայի։

Յօդուածներ ունին

Այրի Տիկին Տիւրէեան.— Պոլսահայ աղջիկներուն վարժուհի ըլլալու արուեստը։

Տիկին Ազնիւ Ղեւոնդեան.— Տիկին ... Օրիորդ։

Օր. Հայկանոյշ Մառք.— Պզտիկ՝ մեծ աղջիկներ և մեծ՝ պզտիկ աղջիկներ։

Օր. Մաքիս Ասուածատուր.— Կին առնելու արուեստը։ Փեսայ և զոքանչ։

Օր. Գալինիկ Թիմուրեան.— Դիչերին երգը։

Օր. Արփենի Նահապետեան.—Մշակներու կեանքէն (Գրական պատկեր)։

Օր. Տիրուհի Կիւլպէնկեան.— Զեռագործի բաժինը, Շրմիգեթի մը գեղեցիկ պատկերով։

Օր. Գոհարիկ.— Գրական մշակներ (Դ. Զարուհի)։

Մաղիկի այս թիւը կը պարունակէ նաև ՀԱՇՈՒԱԿԱՆ ՀԱՆՁԱՐ մը զոր լուծող Օրիորդը կամ Պարոնը պիտի ստանայ վեց ամիս ՄԱՂԻԿ։

Ա Զ Դ

Մայր եկեղեցւոյ սեփական և Ս. Երուսաղէմի վագիէն Դումգաբու, Թիւլպէնտէի Հիւսամէտտին թաղ, Դպրաստան փողոց թիւ 37 փայտաշէն տունը որ կը պարունակէ 200 կանգուն գետնի մը վրայ երեք սենեակ, մէկ ջրհոր, մէկ ջրամբար և փոքրիկ պարտէզ մը արդէն ամուրի հանուած ըլլալով արտօնութեամբ Ազգ. Պատրիարքարանի, ութսուն ոսկիի բարձրացած է։

Նոյնպէս Դումգաբու, Նշանճի Մէհմէտ Փաշա թաղ, Նշանճի Ճատատ թիւ 44 չիլինկիր կէտիկով խանութը աճուրդի դրուելով քսանեւմէկ ոսկիի բարձրացած է։

Ով որ այս տրուած գիները բարձրացնել ուզէ, հարիւրին հինգ յաւելմամբ, պարտաւոր է ամէն առաւօտ թուականէս մինչեւ երեսունեւմէկ օր ներկայանալ ի Թաղական Խորհրդարան, ուրկէ վերջը ո՛և է յաւելում չի պիտի ընդունուի և վերջնական որոշումը պիտի արուի։

(Կենիք)

ՀԱՓՍԱՆՔՔ

Ազգ. Պատրիարքարանի բարապանապետ Մարտիկ էֆ. Խաչատուրեանի որդւոյն Արամ էֆ. Խաչատուրեանի Օր. Շապուհի Դ. Բէյլիսեանի հետ, պսակագրութիւնը տեղի պիտի ունենայ առաջիկայ Երկուշաբթի օր, 2 Հոկտեմբեր, Մայր Եկեղեցիին մէջ, ժամը 7½ին։

ՐԷՍՄԻ

ԹԷՎՃԻՀԱԹ

Կիւմիւշխանէ սանճաղը միաթէսարբիլըղնա՝ Կէրպէյա սանճաղը միաթէսարբիը սաատ. Եահեա Թէվֆիգ բաշա հաղրէթլէրինէ.

Կէրպէյա սանճաղը միաթէսարբիլըղնա՝ Կիւմիւշխանէ սանճաղը միաթէսարբիը սաատ. Մուսթաֆա Զիւնի բաշա հաղրէթլէրի թային պույրուլմուշ տրը։

ՆԸՇԱՆ

Մէքթէպը ֆինոյի Թրպիյէի Շահանէ իլէ Համիտիյէ Ըթիթալ խասթախանէի ալիսի ֆախրի մուալլիմը էվվէլի տօքթօր բրոֆէսէօր Պէրկման ճէնապէրինին մախտուտը Մ. ֆօն Կիւսթավ Պէրկմանա իւչիւնճի բիւթպէտէն մէճիտի նըշանը զիւանը իհսան պույրուլմուշ տրը։

ՆԵՐՔԻՆ

ՕՍՄ. ՆԱՒԱՏՈՐՄԸ.— Ճենովայի Անսալսո Տան մէջ եօթը թորփիլահալածներ կը չինուին կայս. կառավարութեան հաչւոյն։ Այս առթիւ դեր-ծովակալ Ահմէտ փաշա հոն գնաց և կատարեց թորփիլահալածներուն ընդունելութիւնը, որոնք մօտերս ճամբայ պիտի ելլեն դէպի Պոլիս։

ԶՈՆԳՈՒԼՏԱԲԻ գայմագամ անուանուեցաւ Լանկազայի նախորդ գայմագամ Մէհմէտ Բամիզ պէյ։

ՆԱՒԱՑԻՆ բարձրագոյն վարժարանին մէջ առջի օր տեղի ունեցաւ ուսանողներէն առաջին ու երկրորդ հանդիսացողներուն չնորհուած ոսկի ու արծաթ կրթական չքաղրամներու բաշխումը։ Վեհ. Սուլթանին կողմէ ղրկուած էին կայս. Անձնական Սպայակոյտին մուշիր Ապտուլլահ փաշա և կայս. Պալատին քարտուղարներէն Ձէվատ փաշա։ Ներկայ էին նաեւ նոյն վարժարանին վերատեսուչ առաջին ֆէրիգ Հիւսնի փաշա և ուրիշ պաշտօնատարներ։ Ապտուլլահ փաշա Վեհ. Սուլթանին Կայս. բարեւները հաղորդեց ուսուցիչներուն և ուսանողներուն, որոնք «Բատիշահրմ չօղ եաշա» գոչեցին։ Շքադրամներու բաշխումը կատարուելէ ետք, բանախօսութիւններ արտասանուեցան և բարեմաղթութիւններ եղան կայս. արեւշատութեան համար։

ԱՒՐՈՒԱՅ ԴՐԱՄՆԵՐԸ.— Քաղաքապետութիւնը ծանոյց թաղապետական չրջանակներուն որ աւրուած դրամները եթէ իրենց վրայ նշան մը ունին օսմ. դրամ ըլլալուն համար, ընդունուին արկղերուն կողմէ մինչեւ որոշեալ թուականը. իսկ բոլորովին աւրուածները մերժուին։ Այդ կերպով ընդունուած դրամները Օսմ. Ֆանքային ներկայացուին՝ փոխանակուելու համար։

ԹՈՇԱԿՆԵՐԸ.—Հանգստեան և կամ որբերու ու այրիներու Սնտուկներուն կողմէ ընտանիքի մը յատկացուած թոշակէն իրաւունք չեն ունենար աղջիկները երբ ամուսնանան։ Որոշուեցաւ որ ասկէց ետք երբ իրենց ամուսինը մեռնի, անոնք դարձեալ ստանան իրենց ինկած բաժինը ընտանիքին թոշակէն, զեղչուելով անկէց՝ իրենց ամուսնոյն համար յատկացուած թոշակը։

ՇՈՒԷՏԻ Պոլսոյ նոր դեսպան կարգուեցաւ Մ. Կիւսթավ Անքանսվարտ։ Ինք Շուէտի ամէնէն երիտասարդ դեսպանն է, որովհետեւ 40 տարու է դեռ։ 1894ին մտաւ Շուէտի Արտաքին գործոց Նախարարութեան մէջ և քանի մը տարիէ ի վեր կը վարէր հիւպատոսական դիւանին տեսչութիւնը։

ՊԱՊԱԿԱՆ Նուիրակ մանսէնեէօր Թաչի Բորչէլի, առջի օր կառամսուրով մեկնեցաւ Պոլսէն, հովուական պտոյտ մը կատարելու Սէլանիկի, Դավալայի, Մանասթիրի և Տէտէ Աղաճի մէջ։

ՀԵՌԱԳՐԱԹԵԼ.—Պետական և Նախարարաց Խորհուրդներուն որոշմամբ, որ վաւերացած է կայս. Իրատէով, Էմրոս կղզիին և Սէաէլպարի միջեւ անթել հեռագիր մը և ընդհանուայ հեռագրաթել մը պիտի հաստատուին։

ՔԱՐԼ ՍԹԵՖԱՆ արհիւրանքը և հետեւորդները, որոնք Պրուսա գացած էին, Մուսանիայէն չնտակ Իզմիր մեկնեցան։ Իզմիրի մէջ արհիւրանքը ընդունուեցաւ արժանավայել կերպով։

ԲԺՇԿԱԿԱՆ վարժարանի այս տարուան չրջանաւարտներէն տասը բժիշկներ տարի մը պիտի պաշտօնավարեն Կիւլհանէի մէջ։

ՍԱՌԻ ՄԵՆԱՇՆՈՐՀ. — Թուրքիոյ մէջ արհեստական սառ պատրաստելու արտօնութիւն արուեցաւ Հասան Խալիտ պէյի։ Այս արտօնութիւնը մենաչնորհի պիտի վերածուի, Պոմոնթիի սառի գործարանին տրուած պայմանաժամին աւարտելէն ետք։

ԻԶՄԻՐԻ Նորակառոյց ֆրանսական հիւպատոսարանին բացումը պիտի կատարուի երկու չաբաթէն։ Դեսպան Մ. Բոնսթան հոն պիտի երթայ նախագահելու։

ՄԱՀ.—Հիճազի երկաթուղիին Հայֆայի ճիւղին չինութեան վերատեսուչ նաւային ֆէրիգ Համտի փաշա մեռաւ Հայֆայի մէջ։

ՈՍՏԻԿԱՆՆԵՐ.—Սկիւտարի կառավարչութեան Բ. կարգի քօմիսէրներէն Մուհարբէմ էֆ. Ա. քօմիսէրութեան, Դ. քօմիսէր Իսմայիլ էֆ. Բ. կարգի և Գատրգիւղի Գուչտիլիի պահակնոցին ծպտեալ քօմիսէր Մուսթաֆա Սաբմ էֆ. ալ Բ. կարգի քօմիսէրութեան բարձրացան։

ՀՆՈՒԹԻՒՆ.—Պէրկամայի չրջակայ Մալթէպէ բլուրին մօտ կատարուած պեղումներէն գտնուեցան երկու գերեզմաններ։ Մէկուն մէջ կար զուտ ոսկիէ կէս ունցի կշռող ապարոյ մը, որ հակառակ 2000 տարուան հնութեան, դեռ կարծես նոր ելած է ոսկերիչի մը ձեռքէն։ Գտնուեցան նաև ոսկի թրաման մը և արջի գլուխ մը, նոյնպէս ոսկի։

ԿՏԱԿ ՄԸ. — Միտիլլիի մէջ, անցեալները մեռաւ Անտրէա Քաթաքուլի անուն անձ մը, որ 8000 ոսկիի կալուածներ կտակեց պայմանաւ որ ատոնց հասոյթը ցեհանս յատկացուի իր կնոջ, սակայն երկրորդ անգամ չամուսնանալու պայմանով։ Իր կնոջ մահէն ետքը չորս հազար ոսկիով անկեղանոց մը կառուցուի Միտիլլիի մէջ, և մնացած չորս հազար ոսկին ալ այդ հաստատութեան ծախքերուն յատկացուի։ Վախճանեալը նաև 500 ոսկի կտակած է նոյն կղզիին Բարֆիլա անուն տեղը աղջկանց վարժարան մը հաստատելու. միանգամայն 200 ոսկի կտակած է Այվալըքի յունական հիւանդանոցին։

ՌՈՒՄԱՆԻԱ ԵՒ ՅՈՒՆԱՍՏԱՆ. — Պուքրէշէն յունական թերթերուն հաղորդուած լուրերուն նայելով, Ռումանիոյ մէջ հելլենական հպատակներուն նկատմամբ խիստ միջոցներու գործադրութիւնը կը շարունակուի։ Որոշուեր է կալուածական, բաթանթի և նաւահանգստի տուրքերը ու մաքսերը եռապատիկ գանձել հելլենական հպատակներէն։ Ռումանիա գտնուող Հելլենացիներէն շատերը որոշած են իրենց գործերնին կարգադրելով Ռումանիայէն մեկնիլ։ Սան զի խիստ միջոցները կը շարունակուին, և միւս կողմէ ալ նորէն որոշումներ կը տրուին հելլենական հպատակներու վտարումին համար։

ՄԱՆԱՍԷ Էֆ. ՀԷՔԻՄԵԱՆ, նախկին պաշտօնեայ Գատրգիւղ-Սկիւտարի կազի Ընկերութեան, ամէն տեսակ լամբարներ և պատրոյգներ կը ծախէ շատ ժան գինով, Գատրգիւղի մէջ։

ՕՐՈՒԱՆ ԴԷՊՔԵՐԸ

ԶԵՂՄ ՊԱՇՏՕՆԵԱՑ. — Թոքատի նախադատ առեւանին պատժական ճիւղի նախկին նախագահը Ֆայիզ և նախկին հարցաքննիչ Բեհչիզ էֆ.ները կաշառք կերած ըլլալով պաշտօնանկ եղան և դատաստանի ենթարկուեցան։ Իսկ իր աշխատութեանց համար վերջերս էրզրումի կեդր. Ընդհ. դատախազութեան օգնականութեան բարձրացաւ Թէվֆիգ էֆ. որուն ղրկուեցաւ նաև գնահատման գիր մը Դատական նախարարութեան կողմէ։

ՄՆԱՆԿ.— Ծովային Առեւտրական դատարանը մնանկ հռչակեց Պոլիս, Մեծ Նոր Խան, Փիւսկիւլէի Արշակ Միսաէլեան։ Դատարանին անդամ Մարգար էֆ. ժիւժ քօմիսէր, իսկ փաստաբան Յակոբ Պարիր էֆ. առժամեայ սէնտիք կարգուեցան։

ՕՐԵՐԸ.— Երէկ՝ առտու տեղատարափ անձրեւ մը տեղաց Պոլսոյ ամէն կողմերը և ողողումներ տեղի ունեցան։ Ուժգին հով մըն ալ կար, որ պատճառեցաւ ծովային արկածներու։

ՊՈՒԼԿԱՐԻՈՅ Թղթատարութեան պաշտօնեաներէն Զարիքով և Բոսթանթինով, որոնք 345,000 ֆր. գողցած և փախած էին, Բարիզի մէջ ձերբակալուեցան։

ԴԱՏԱՊԱՐՏՈՒԹԻՒՆ.— Երկու ոսկի տուգանքի դատապարտուեցաւ Բերա բնակող սափրիչ Արայ որ դերձակ Բանտէլին ծեծած էր և Ալիքսան՝ որ Լազարին ծեծած էր։

ԲԱԴԴԱՒՈՐ ՄԸ.— Բումէլիի Երկաթուղիին վերջին վիճակահանութենէն 10,000 ֆր. չահեր է Վուրլայի բնակիչներէն մէկը, որ produu մը գնած էր։

ՁԱՒԵՇՏԱ-ՏՈՒԱՄԱԹԻՔ տեսարան մը պարզուեցաւ անցած օր Մեծ-Կղզիի նաւամատոյցին վրայ։ Կնոջ մը ամուսինը տեսնելով որ իր կէսը շատ սիրուն քավալիէի մը հետ կը պտտի, իր դժգոհութիւնը յայտնեց։ Բայց խօսքը գործի փոխելով անմիջապէս, կռուփներ չարժեցան և գաւազաններ ճօճեցան։ Տեսարանը վերջ գտաւ էրկինկի վճռական մէկ չարժումովը, որով խլեց իր սիրասուն կէսին գլխարկը և ծովը նետեց։ Կինը քաշուեցաւ մազերը ցրիւ ցրիւ և հագուստները դէշ վիճակի մէջ։

ԲԱՄԲԱԿ

Լիվրբուլ, 9 Հոկտեմբեր
Տրամադրելի 6.04

ՀԵՌԱԳԻՐՆԵՐ

ԲԱՐԻԶ, 9 Հոկտ.— Նախարարաց խորհուրդը այսօր գումարուելով, որոշեց կէտ առ կէտ գործադրել Բաժանման Օրէնքը։ Ուրբաթ օրուան նիստին մէջ խորհրդակցութիւններ պիտի կատարուին մանրամասնութեան վրայ։ Խորհրդարանին նստաշրջանը Հոկտ. 23ին տեղի պիտի ունենայ։

— Էֆօ տը Բառի բոլորովին կը հերքէ գերման լրագիրներուն այն լուրը թէ Անգլիոյ ու Ֆրանսայի միջեւ զինուորական պայմանագրութեան մը ստորագրուիլը մօտալուտ է։

ԼՈՆՏՈՆ.— Անգլիական նոր զրահաւորին Drekslnopի երկրորդ փորձը լաւագոյն արդիւնքներ տուաւ։

ՎԻԵՆՆԱ.— Բոլորովին սխալ է այն լուրը թէ Աւստրիայ-Հունգարիոյ արտաքին գործոց Նախարար Կոլոխովսքի կոմսը պիտի հրաժարի։

— Հունգարիոյ վարչապետ Տքդ. Վէքերլէ և ելմտական Նախարար Կոմս Անտրաշի Ֆրանց Եոզէֆ կայսեր կողմէ ընդունուելով ներկայացուցին իրենց տեղեկագրերը և դիտողութիւնները, որոնք կատարեալ հաւանութիւն գտան վեհապետին կողմէ։

— Պատուիրակութեանց գումարումը մօտալուտ ըլլալով, Ֆրանց Եոզէֆ կայսրը Մնունդին կամ Յունուարի մէջ միայն պիտի կրնայ այցելել Բրակա։

(Պաշտօնական).— Ֆրանց Եոզէֆ կայսրը Պուքրէշի Աւստրահունգարական դեսպան Բալլավիչինի մարքիզը Պոլսոյ դեսպան անուանեց, և այս առթիւ մասնաւոր խորհրդականի տիտղոսը տուաւ անոր։

ՎԻԵՆՆԱ.— Բրակայի Պոլնեմիա թերթը կը գրէ թէ Վիլհելմ կայսրը Պոհեմիոյ Բոպիէպրատ դղեակը բնակող Ֆիլիբ տը Հոհենլոհէ իշխանին հեռագիր մը ուղղելով յայտարարած է թէ շատ գժգոհ մնացած է հրատարակուելուն համար հանգուցեալ իշխան Գլտուվիկ տը Հոհենլոհէի յիշատակագրերուն, որոնք գերման կայսեր և հանգուցեալ վարչապետ Պիսմարք իշխանին յարաբերութեանց կը վերաբերէին։ Ֆիլիբ տը Հոհենլոհէ իշխանը պատասխաներ է Ն. Վեհափառութեան թէ ինք ո և է տեղեկութիւն չունի այդ յիշատակագրերէն, որոնք իր եղբօր Ալեքսանտր իշխանին սեփականութիւնն են։

ՊԵՐԼԻՆ.— Պերլինի մամուլը երկարօրէն կը խօսի նախկին վարչապետ իշխան Հոհենլոհէի յիշատակագրերուն վրայ։ Ազատական թերթերը կը գովեն կայսեր բռնած ընթացքը, և կ'ուրանան թէ Պիսմարքի դիտումը եղած ըլլայ Գերմանիոյ չեղոքութիւնը պահպանել ի նպաստ Ռուսիոյ։

—Պավիերայի Օթթօ թագաւորը ծանր հիւանդ է թոքատապէ։

ՀՌՈՄ.— Իտալիոյ կառավարութիւնը գոհ մնաց Ֆիումէի դէպքերուն առթիւ Աւստրիոյ-Հունգարիոյ արտաքին գործոց նախարար Կոլոխովսքի կոմսին ցաւ յայտնելէն։

—Իտալացի համբաւաւոր դերասանուհի Աստելլա Ռիթթորի մեռաւ այսօր։ 1822ին ծնած էր Զիվիտաւիի մէջ (Ֆրիօլի) մէջ։ 1847ին ամուսնացած էր Ֆարանիքա տէլ Կրիլօ մարքիզին հետ։ Ոչ միայն Իտալիոյ, այլ և Աւստրալիոյ, նաև Եւրոպայի զանազան մայրաքաղաքներուն, ի մէջ այլոց 1864ին Պոլսոյ մէջ խաղացած է։

ԲԱԼԵՐՄՕ.— Երկրաշարժի բաւական զօրաւոր ցնցումներ զգացուեցան նորէն Թերմինիի և Թրապիայի մէջ։

ՊՕՄ ՏԸ ՖԻԿ

ՏՈՒՓԸ 50 ԼՐՈՒՇ, ԿԷՍ ՏՈՒՓԸ 27 ԼՐՇ.

ՏՕՔԹ. ԳԱՌԼՕ ՅԱԿՈԲԵԱՆԻ ազդը կարդացէք Դ. երեսը

ՍԱԿԱՐԱՆ

ՂԱԼԱԹԻՈՅ ՍԱԿԱՐԱՆԸ

ՕՍՄ. ՄԻԱՑԵԱԼ ԲՈՆՍՈԼԻՏԷ

Երէկ առաւօտ բացուեցաւ	Օ.Ո.	101.36
Երէկ իրիկուն գոցուեցաւ	»	102.08
Երէկուան էն բարձր գինը	»	102.08
» էն վար գինը	»	101.32

ՐՈՒՄԷԼԻԻ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Երէկ առաւօտ բացուեցաւ	ֆր.	144.50
Երէկ իրիկուն գոցուեցաւ	»	144.75
Երէկուան էն բարձր գինը	»	145.75
» էն վար գինը	»	144.37½
Շիրքէթը Խայրիէ	Օ.Ո.	40.50
Շիրքէթը Խայրիէի Համիտիէ	Օ.Ո.	5.25
Միտիլլիի Պանքա		5.75
Սելանիկի «	ֆր.	173.
Քոմէրսիալ	Ա.Ո.	9.07
Քարասու Բրէվիլէժիէ	ֆր.	165.50
» Օրտինէռ	»	155.50
Իզմիրի քարափ	»	595.—
Օսմ. Ապահով. Ընկ.	Օ.Ո.	4.55
Թրամվայի բաժնեթուղթ	»	10.57
» պարտաթուղթ	ֆր.	490.—
Տէրքոսի ջուրի ընկ.	»	321.50
Անատոլ. Երկ. բաժնեթ.	Ա.Ո.	18.40
Քարափ Կ. Պոլսոյ	ֆր.	448.—
Քրէտի Ֆոնսիէ էժիքս.	1886	329.50
» » »	1903	267.25
Թրանսվալ		53.25

ՅՈՒՆԱԿԱՆ ԹՈՒՂԹԵՐ

Յունական փոխառութիւն	ֆր.	266.—
Պանք Նաս. Կրէս.	»	437.50
» « » Նոր	Օ.Ո.	4.06
Լաւրիում	ֆր.	73.50

ԴՐԱՄՆԵՐՈՒ ԸՆԹԱՑՔԸ

Օսմ. ոսկին 100 ղ.էն		ղ. փր.
Ֆրանսական ոսկի		87.14
Անգլիական ոսկի		109.33
Բօլ		90.30
Մէճիտիէ արծաթ		107.12
Բուպլի թղթադրամ		8.66
Քրիմից		50.

ՓՈԽԱՆԱԿԱԳԻՐ

Լոնտոնի վրայ չէք	ղրշ.	109.25
Բարիզի » »	ֆր.	22.97½
Վիէննայի » »	քուրօն	21.93
Պերլինի » »	մարք	13.67

ԲԱՐԻԶԻ ՍԱԿԱՐԱՆ

9 Հոկտեմբեր 1906

Ֆրանսական Ռանթ 3%		95.87
Օսմ. միաց. գոնս. 4%	բաց.	94.—
» » »	գոց.	93.95
Բումէլիի երկաթուղի	ֆր.	145.25
Բէժիի պարտաթուղթ	»	434.—
Օսմանեան մաքս	»	—.—
Օսմանեան Պանքա	»	668.—
Քրէտի Լիոնէ	»	1165.—
Բարիզի Պանքա	»	1563.—
Աւստրիական Ռանթ	4%	—.—
Իտալական »	5%	102.50
Ռուսական »	4% 1901	59.55
Սպանիակ. արտ. փոխ.	4%	96.—
Պալիա Քարա Այտըն	ֆր.	706—

ԼՈՆՏՈՆԻ ՍԱԿԱՐԱՆ

9 Հոկտեմբեր 1906

Անգլիական Ռանթ		86.56
Օսմ. Միաց. Գոնս.	բաց. Գ.Կ.	93.—
» » »	գոց. »

ՍԹԱՄՊՈԼ, 33, 35, 37 ՖԻՆՋԱՆՋԼԱՐ ՓՈՂՈՑ

ԳՈՐԳԵՐ

ԿԱՀԱԻՈՐՄԱՆ ԿԵՐՊԱՍՆԵՐ

ՄՈՒՇԱՄՊԱ. ԼԻՆՕԼԷՕՄ, ՎԵՐՄԱԿ ԿԱՐԱՍԵՆՑ ՀԱՄԱՐ ԾՈՊԵՐ (ՍԱՉԱԲ) ՊԱՏԻ ՆԿԱՐԷՆ ԹՈՒՂԹԵՐ

ՎԱՃԱՌԱՏՈՒՆ ԼԱՋԱՌՈ ՖՐԱՆՔՕ ԵՒ ՈՐԴԻՔ

ԲԵՐԱ ՄԵԾ ՓՈՂՈՑ ԱՆԱՏՕԼՈՒ ԲԱՍԱԺ

ԹԻՒԼԵՐ ԵՒ ՍԹՕՐՆԵՐ

36—2

ՃԻՇՏ ՁԵՐ ՈՒՋԱԾԸ

Ունենալ գրատուն մը ուր անմիջապէս, և առանց խաբուած ըլլալու երկիւղի, կարենաս հայթայթել գրենական պէտքերդ, դիւրամատչելի պայմաններով,— պղտիկ առուելութիւն մը չէ։ Ահա այդ տեսակ գրատան մը բոլոր պայմանները կը լրացնէ

ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՆՈՐ ԳՐԱՏՈՒՆԸ

Որուն տէրը, Յովհաննէս Գալլճեան, իրեն նշանաբան ընտրած է յամախորդին գոհունակութեան և չահուն մէջ փնտռել իր օրինաւոր վաստակը։

ԳԻՐՔԸՆԵՐՆ ԳՐԱՏՈՒՆԸ ամէն կարգի հայերէն, թուրքերէն և ֆրանսերէն գիրքերէ զատ, կը հայթայթէ Մանկապարտէզի նիւթեր, Աշխարհացոյց քարտէզներ, բնագիտական և բնապատմական պատկերներ, ձեռագործի նիւթեր։ Կ'սահմանէ նաեւ տպագրական ամէն տեսակ գործեր։ Դասագիրքերու ճոխ մթերք մը ունի։ Սխալ հասցէի չդիմէք, Մեծ Նոր խանի դրան կից, Կեդրոնական նոր գրատուն Յովհաննէս Գալլճեանի։ 30—12

ՏԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆ

ՏՕՔԹ. ՊՕՂՈՍԵԱՆ

(ՅԱՁՈՐԴ ՏՕԹԹ. ՄՕՆՃԷՐԻԻ)

Մանօր մասնագէտ ջղային եւ մտային հիւանդութեանց

Իր բնակարանը փոխադրած ըլլալով Բերա, Թաքսիմ, Շիշլի փողոց, թիւ 4 տունը, հիւանդ կ'ընդունի բայ ի հինգշաբթի, ամէն օր կէս օրէ վերջ։

Ջորեքշաբթի աղքատաց ձրի։

ՎԻԵՆՆԱԿԱՆ ՄԽԻԹԱՐԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ

Ի ԲԱՆԿԱԼԹԻ

50ՐԴ Տարեշրջան

Վարժարանս կը բացուի 4/17 Սեպտ. 1906, միևնոյն ուղղութեամբ և ծրագրով։

Վարժարանս ունի արդի երկրորդական դպրոցներուն (Ecole secondaire moderne, Realschule) ծրագիրը, միջավայրիս պահանջը յարմարցուած։

Լեզուներ.— Հայերէն, Տաճկերէն, Գերմաներէն, Դաղղերէն, Անգլերէն։

Գիտութիւններ.— Ուսողական, բնագիտական, բնապատմական, պատմական (կ'աւանդուին Դաղղ. և Գերմաներէն լեզուներով)։

Առեւտրական.— Աշխարհագրութիւն, հաշուակալութիւն, թղթակցութիւն (Դաղ. Գերմ. և Անգղ.)։

Ուսուցիչ.— Ներքին և արտաքին 22 ուսուցիչ կը դասաւանդեն։ Նորմաւոր աշակերտաց ընդունելութիւնը կը սկսի օգոստ. 17էն, ամէն օր մինչեւ կէս օր։

Հ. ԳԷՈՐԳ Վ. ՔԱՆԶԻԿԵԱՆ
Վարիչ Վրեն. Մխիթ. Վարժարանի

ՄԽԻԹԱՐԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ

ԳԱՍԼԳԻԻՂԻ

Վարժարանիս 37ՐԴ տարեշրջանը կը սկսի Սեպտ. 4էն, ըստ հին տոմարի, երկուշաբթի օր։

Առաջիկայ շրջանին մէջ աւելի ուժ պիտի տրուի ֆրանսերէն լեզուին,— երեք այցելու ֆրանսացի ուսուցիչներէն դուրս, չորրորդ մ'ալ աւելցնելով մնայուն,— ինչպէս նաեւ գերմաներէն լեզուի, թուաբանական ուսմանց և տոմարակալութեան, որոնց կարեւորութիւնը անժխտելի է՝ տեղւոյն պահանջներուն նայելով։

Վարժարանիս առաւելութիւններէն մին է նաեւ իր օդասուն, դեղատեսիլ առանձնացած դիրքը, հեռու աղմուկէ ու ժխորէ։

Առաջիկայ տարւոյն՝ պարտէզին մէջ պիտի շինուի նոր ծածկ (présu) մը, աշակերտաց ձմեռնային զբօսանքին համար, պիտի ըլլան նաեւ ուրիշ առողջապահական նորոգութիւններ։

Վարժարանիս մէջ կ'աւանդուին հայերէն, թուրքերէն, ֆրանսերէն, գերմաներէն, անգլերէն և իտալերէն լեզուները, և այն բոլոր ուսումներն ու գիտութիւնները, որոնք կ'ուսուցուին եւրոպական միջնակարգ վարժարաններու մէջ։ Ասոնց հետ մեծ տեղ մը տրուած է նաեւ գեղարուեստիկ,— գծագրութեան, գեղագրութեան, ձայնական ու գործնական երաժշտութեան,— ինչպէս նաեւ մարմնամարզի, որոնց համար առանձին վճարում չկայ, ի բաց ռաճալ դաշնակի, ջութակի, եւն. դասաւանդութիւնները։

Վարժարանիս շրջանաւարտներէն՝ որոնք արժանաւոր ու յարմար կը դասուին Տեսչութենէս, կը դրկուին Վենեսիկի Մուրատ. Ռափայել. վարժարանը, և անկէ կ'անցնին — լրացուցիչ երկամեայ շրջանը աւարտելէն վերջը — Եւրոպիոյ այլեւայլ համալսարանները, նոյն վարժարանի Տեսչութենէն յատկացուած առանձին թոշակով (bourse)։

Աւելի մանրամասն տեղեկութիւն ստանալ ուզողները կրնան դիմել ուղղակի Գասգիւղ (Մօտա) վարժարանիս Տեսչութեան, Երեքշաբթի, Չորեքշաբթի և Ուրբաթ օրերը, և կամ Բերայի Մխիթարեան վարժարանը (Սագրզ Աղաճի թիւ 34) և առնուլ անկէ վարժարանիս ծայտագիրը։

5—10 Վերատեսուչ
Հ. ՅՈՎՀԱՆՆԷՍ Ն. Վ. ԹՈՐՈՍԵԱՆ

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՔ

Պ. ՊԱԼԼԵՆՑ ԳՐԱՏԱՆ

(906—907) դպրոցական օրջանի առթիւ

ՊԱՏԵՐԱԶԱՐԴ ԿՐՕՆԻ ՈՒՍՈՒՄՆ

որ կը պարունակէ

1. Քրիստոնէական վարդապետութիւն.— 2. Սրբազան Պատմութիւն.— 3. Եկեղեցական Պատմութիւն։

Տարրական Դասընթացք 4 դրուշ
Միջին » 6 »
Բարձրագոյն » 12½ »

«Դուն պիտի ըլլաս» բարոյագէտ, ինտեսագէտ. Միջին Դասընթացք 6 դ.։

Բոլորովին նոր մէթոտով պատրաստուած ձեռագրով միասին Պատկերազարդ Քերական հանը 10 փարա, 100ը 15 դրուշ անզգէշ։

Տեսար Աստեղագործութեան.—Գծագրեց Մ. Ոսկենար. պրօֆէր, արանց, կանանց յատուկ շապիկներու, բանթուֆի, սեղանի սփռոցի և այլ զարդերու, ինչպէս նաեւ սկզբնատառերու ճոխ օրինակներ. Գին 25 դրուշ։

Զորս Աւետարաններու ծագումն ու վաւերականութիւնը.— Գրեց՝ Ղեւոնդ Վրդ. Դուրեան. Գին 2½ դրուշ։

Խտրա Ներաշխարհ. Գին 12 դրուշ։

Խուլգեա դուրս պատկերներ. Մ. Իսպիրեան. Գին 2½ դրուշ։

ՄԱՄԼՈՅ ՏԱԿ

Ընդարձակ Գրացուցակ «ԴՈՒԻ ՊԻՏԻ ԸՆԼԱՍ» Բարձրագոյն դասընթացք։

«ԱՌԵՒՏՐԱԿԱՆ ԵՒ ԸՆՏԱՆԵԿԱՆ» ընդարձակ նամակներ, հայերէն, ֆրանսերէն, Անգլերէն և Գերմաներէն։ 10—6

ԲԱՂԴԱԻՈՐ ՄԱՑՐ ՄԸ

Նիհար, ազազուն, վատաց, հիւանդակոս աղաքը երբեք չէ սիրեր, միշտ կը փափաքէի գիրուկ, թմբուլ, զուարթ, կայտառ աղաք մեծցնել։ Կատարելապէս համոզուած էի որ ապագային ուժեղ, կայտառ և կորովի զաւակներու արժանանալու և զանոնք ամէն կարգի հիւանդութեանց դէմ պատսպարելու համար, անհրաժեշտ էր ազայ հատակէն ուշադրութիւն ընել անոնց արուեստի անունդին։ Հետեւաբար, երբ մեր անդրանիկ զաւակը վեց ամսու եղաւ, հետամուտ եղայ, ամէնէն լաւ անունդը տալ անոր և բժշկի մը յանձնարարութեամբ սկսայ ՖՕՍՖԱԹԻՆ ՖԱԼԻԷՆԻՎ սնուցանել զայն։

Տղեկը մեծ ախորժակ կ'ուտէր այս ՖՕՍՖԱԹԻՆ ՖԱԼԻԷՆԻՆը և քանի ուտէր կը գիրնար, կ'ուժգնար և կը կայտառնար։ Այսպէս քանի մը ամիս անցնելէ վերջ, երբ սկսաք հանելու ժամանակը եկաւ, սկսանք մտահոգ ըլլալ, կարծելով որ մեր զաւակն ալ ուրիշ ազգ յատուկ սկսայ հանելու եւ սերն ու փոքրարութիւնը պիտի օնեցնայ, սակայն աղեկը առանց ոևէ հիւանդութեան սկսան հանեց, խաղալով, ցատկելով և շարունակեց ամիր ու զօրանալ։

ՖՕՍՖԱԹԻՆ ՖԱԼԻԷՆԻՎ հինգ զաւակ մեծցուցի, երկուքը աղջիկ, երեքը մանչ, փառք Աստուծոյ ամէնքն ալ 25—30 տարիքը հասան առանց քնաւ հիւանդանալու և քաջառող երիտասարդներ եղան. հետեւաբար ի սրտէ կը յանձնարարեմ մայրերուն որ ՖՕՍՖԱԹԻՆ ՖԱԼԻԷՆԻՎ մեծցնեն իրենց զաւակները։

Բարիզ Գանտարթ փողոց Թ. 17
ՄԱՐԳՈՒԻԹ ԺԱՆՆԻ

ՖՕՍՖԱԹԻՆ ՖԱԼԻԷՆԻՆը կը ծախուի կ. Պոլսոյ և գաւառներու մեծ դեղատուներու ու դեղի մթերանոցներուն մէջ։ 20—26

ԼԱՆՔԱՇԻՐ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

Սգեղիկ

Դրամագլ. ուելի ֆան 13,000,000
Տարեկան գանձում տոկոսէ և ապահովագիրներէ 4,162,578
Անգլ. ապահովագրական ընկերութիւն հրդեհի դէմ եւ կեանքի վրայ
Որ այժմ ձուլուած է ԼՕՆԴՈՆ ապահովագրական Ընկերութեան հետ։

Հրդեհի դէմ ապահովագրութիւն ամէն տեսակ տեսակ առարկաներու վրայ,— քարաշէն և փայտաշէն կալուածներ, առեւտրական թատրներ, ապրանքներ, եւն. եւն.։

Լանքաշիր միջոց նշանաւոր եղած է ամէն էական տարագ և արդար կերպով գոհացուցիչ համար։

Իր դրամագլխին՝ 13,062,125 անգլ. ոսկիի բարձր թիւը բացարձակ ապահովութիւն մը կ'երաշխաւորէ ապահովագրուողներուն։

ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆԴ

ԼԻՎԷՐՊՈՒԼ, թիւ 1' ՆՈՐԹ ՀՈՆ ՍԴՐԻԴ
ԼՈՆՏՈՆ, 28' ԼՕՄԳԱՐԴ ՍԴՐԻԴ

ԸՆԴՀ. ԳՈՐԾԱԿԱԼ Կ. ՊՈԼՍՈՅ
ՊՕՆՏ ՄԷԼԼԻԷ ԵՒ ԸՆԴ.
Նո. 4 և 5 Քիւլիք Թիւնէլ խան
Դեր.-Գարձակալ Էսթրեքի
ՄԱԳՍՈՒՏ Ց. ՍԱՆՏԱԼՃԵԱՆ

Ուրիշ դեր գործակալութիւններ ունի Թուրքիոյ գլխաւոր քաղաքներուն մէջ։ 11—50

ԶԲՐԱԹ ՊԱՆՔԱՍԸ ԲԻՑԱՆՔՈՍԸ

ՀԱՍԼԼԱՔԸ ՄՈՒՀԱՆԻԹՅՆԻՆ ՄԷՍԱՐԻՑԸ ԻՍՓԵԱՆԻՑԷՍԻՆԷ ՄԱԽՈՒՍ ՏԸՐ

Իբրահիմէէր Տէրսաասէթսէ Զբրաաթ Պանքասը իտարէի մէրէգիյէսիյլէ Քէօբրիւէրի բիանգօ շիւպէսինտէ վէ Օսմանլը Պանգասընտան վէ բաշրաարտա մէզմիր պանգալար շիւուպաթրնտան թէէտիյէ օլունուր.

ՏԷՕՐՏԻՒՆԱՅԻ ՔԷՇԻՏԷ 1 ԹԸՇՐԻՆԻ ՍԱՆԻ 322 ԹԱՐԻԽԻՆՏԷ ՏԷՐՍԱՍԷԹՍԷ

Թինարէթ վէ Նաճաա նէգարէթը նէլիլէսի տարէսսիտէ իտրա լսիյէնէէֆ տիր։

ՊԻԼԷԹԼԷՐԻՆ ՄԷՃՄՈՒՐԸ ԱՏԷՏԻ 175,000

ԻԷՔԱՄԻՅԷ ԳԱԶԱՆԱՃԱԳ ՊԻԼԷԹԼԷՐԻՆ ԱՏԷՏԻ 35,000

ՊԻՐԻՆՃԻ ԻԷՔԱՄԻՅԷ 300,000 ՂՐՈՒՇ

ՁՆՃԻ ԻԷՔԱՄԻՅԷ	ՅԻՆՃԻ ԻԷՔԱՄԻՅԷ	ԳԻՆՃԻ ԻԷՔԱՄԻՅԷ
100,000 ՂՐՈՒՇ.	50,000 ՂՐՈՒՇ.	20,000 ՂՐՈՒՇ.

ԻԷՔԱՄԻՅԷԼԷՐԻՆ ԱՏԷՏ ՎԷ ՄԸԳՏԱՐԸ

1	Ատեն	300,000	Ղուրուշ Իրամիյէ			
1	»	100,000	»	»		
1	»	50,000	»	»		
1	»	20,000	»	»		
6	»	60,000	»	»	պէհէրի	10,000 ղուրուշ
10	»	50,000	»	»	»	5,000 »
20	»	40,000	»	»	»	2,000 »
60	»	60,000	»	»	»	1,000 »
400	»	200,000	»	»	»	500 »
3000	»	240,000	»	»	»	80 »
31500	»	630,000	»	»	»	20 »
35,000		1,750,000				

Քէշիէթ մանամէյէսի Զբրաաթ Պանգասը Մէէլիս Իտարէսի հէյէթիյլէ մահասէպէհի վէ Մալիէ նէգարէթը ճէլիլէսիյլէ Տիվանը Մահասէպաթտան վէ Օսմանլը Պանգասընտան թէրսին օլունան զէֆաթ հուզուրընտա թէքրար օլունուպ, գազանլանլան իգբամիէլէր պիր հէօնա թէնզիլաթ իտրա իտիլմէքտիրլէր թէմամ թէ մամրնա վէ մէէտիան 20 դուրուշ հիւսապլյա թէէտիէ օլունանազը հիպի քէշիտէ էանասընտա տախի հէր կիւն չէքիլէն նամէրօլար էրթէսի կիւնիւ կազէթալարա իլան իտիլէէնէ պիր։

Պիլէթլէր՝ Տէրսաասէթսէ Զբրաաթ Պանգասը իտարէի մէրքէզիյէսի իլէ Քէօբրիւէքի բիանգօ շիւպէսինտէ վէ պիլ ումում սարֆիյատա վէ թարատա Զբրաաթ Պանգասը շիւպէ վէ սանդըղտը իլէ Օսմանլը Պանգասը շիւպէլէրինտէ ֆիրսաթ օլունուր. թամ իրթիպարլյա 25 ատա պիլէթ ալան քիմսէյէ 100տէ ալթը իքրամ իտիլիր, վէ թարիխը քէշիտէսէն պիր կիւն էվվէլիսէ գառար իյտամ օլունան պիլէթլէր իտթիրտատա օլունուպ պէտէլի կէրի վէրիլիր։

ԹԱՄ ՊԻԼԷԹԻՆ ԳԻԱԲԸ 1 ԱՏԷՏ ՍԻՄ ՄԷՃԻՏԻՅԷ

ՆԷՍՏ ՊԻԼԷԹԻՆ ԳԻԱԲԸ ԵՍԸԼՍ ՍԻՄ ՄԷՃԻՏԻՅԷ

LE PHÉNIX AUTRICHIEN

ՖԷՆԻՔՍ ՕԹՐԻՇԻՔ

ՀԻՄՆԵՑԱԼ 1860ԻՆ Ի ՎԻԵՆՆԱ

ԿԱՑՍ, ԹԱԳ. ԱՌԱՆՁՆԱՑՆՈՐՀԵԱԼ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿ.

Հրդեհի դիւղ Ֆրք.	20,000,000
Ուրիշ դիւղ »	48,000,000
Ապահովագրեալ Գումար	172,000,000

ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ԴՐԱՄԱՏՈՒՆԸ ԲՈՒԼՈՒ ԼԻՈՆԼԻ

ԼԻԱԶՕՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

ԻՆԵԱՍ Ս. ՏԱՆՏՐԻԱ

Տէյիրմէն խան, թիւ 10, 11, 12 Կալաթա

50—3 ԴԵՐ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԻՒՆ

HUILE DE HOGG DE FOIES FRAIS DE MORUE

ՊԱՀԱՆՋԵՑԷ Թ. Բ. ՀՕԳԻ

ՄՕՐԻՒ ՁԿԱՆ ԹԱՐՄ ԻՒՂԸ

Միակ գործարանն է որ կ'երաշխաւորէ անսրաս, ազդու և դիւրամարս իւղ մը, ամէն երկիրներու ԲԺՇԿԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՑՆ կազմէ գնահատուած։

Կը ծախուի դեղի բոլոր մթերանոցներուն և դեղատներուն մէջ։

ԹՈՒՐՔԻՈՅ ԳՈՐԾԱԿԱԼ.
ՔՕՆԹՈՒԱՌ ՊԼ. Է. ԾԱՆՆԻ
Եուսուֆեան խան թիւ 23, 25, Կ. Պոլիս 50—2

ՍԻՆԿԷՐ

ՀԱՅԹԱՅԹԻՉ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԱՆ

THE SINGER Manufacturing Cie.

Սինկէրի կարի մեքենաները՝ զուտ անգլ. պողպատէ շինուած ըլլալով, իրենց տոկունութեամբ այնքան գնահատուած են որ ալյարիս ամէն կողմը տարածուած են, և բոլոր ընտանիքները, դերձակները ու կօշկակարները Սինկէրի մեքենայ սկսած են գործածել։ Սինկէրի Ընկերութիւնը ցարդ 400է աւելի պատուոյ վկայական եւ չքաղրամ առուցած է բոլոր ցուցանդէսներէն։

ՍԱՍՆԱՃԻՒԼԵՐ ԲՈՎԱՆԴԱԿ ԳՈՒՐՔԻՈՅ ՀԱՄԱՐ

Ընկերութեան ընդհանուր կեդրոնատեղին է Բերա, Մեծ-Փողոց Թիւ 34 կրկին՝ Սարգիս պէյ Տիւզոնի առունը։

Կեդրոնէն դուրս հոգոր վերէ նշանին տարբերութիւն ընելու է

ԲԵՐԱ (Շիտակ Ճամբայ, Գօն-Մարչէի դիմաց Թիւ 343 և 343 կրկին
(Շիտակ Ճամբայ, Կալաթա Սերայի Լիսէէն դիմաց։
ԶԱԼԱԳԻԱ (Սինկէր խան Թիւնէլին առաջ։
(Թրամուէյի կայարանին դիմաց։
ՊՈԼԻՍ (Սուլթան Համամ Թիւ 2։
(Սուլթան Գալաշիո Թրամուէյի կայարանին դէմ Թիւ 36։
ՍԿԻՒԴԱՐ (Զորլը Պոյու Թիւ 140։ 39—50

ԳՐԱՏՈՒՆ

ՅՈՎՀԱՆՆԷՍ ԷՍԿԻԷԱՆ

Կ. ՊՈԼԻՍ ԽՕՐԱՍԱՆՃԵԱՆ ԹԱՆ

Կեդրոն գիտական, վիպական, դպրոցական եւ մասնեցադարանի ամէն տեսակ գրքերու

ԼԱՒԱԳՈՅՆ ԳԻՆԸ

ԸՆՏՐ ՏՊԱԳՐ. ՎԻՄԱԳԻՐ ՈՒ ՏՊԱԳԻՐ

Աւետարան, շրջաբերական, նամակագրութիւն, պահարան, վիպական, վիճակագրոյց, բանաստեղծ, պատմագիր, եւն. եւն.

Ցանցնարարութեանց առաջուն օրը օրին ու նոյնութեամբ

Գործառնութիւն միշտ կանխիկ

ԳՐԱՏԱՆ ՀԱՍՑԷՆ

جديد درسعادت خوراسخيان خانده كتبخانهٔ

20—50

HOOD RUBBER COMPANY BOSTON. — OLD COLONY RUBBER COMPANY BOSTON.

ԼԱՍՏԻԿ ԿԱԼՕՇՆԵՐ

Ցարգոյ հասարակութեան կողմէ ձրմեռնային լաստիկ կօշիկներու մասին եղած գանգատներուն վրայ, այս անգամ կը յայտարարենք թէ այս տարի յատկապէս չինել տրուած չատ նուրբ, դիմացկուն, և վերջին նորաձեւութեամբ այրերու, կիներու և տղոց յատուկ լաստիկ կօշիկներ և մոյկեր կը ծախենք Պոսքընի (Ամերիկա) համաձաւոր ՀՈՒԴ ՐԱԲԲԷՐ (Hood Rubber) գործարանին Ֆաբուրայի գիներուն վրայ։

Կ'ապահովցնենք նաեւ թէ՝ յարգոյ հասարակութիւնը երբ փորձի համար դիմում ընէ մեր մթերանոցը, թէ՝ գոհ պիտի մնայ և թէ պիտի օգտուի, ուստի կը յանձնարարենք որ վերի մարքային ուշադրութիւն ընեն և բոլոր կօշկավաճառի խանութներուն և լաստիկի վաճառատուններուն մէջ այս մարքայով լաստիկներ փնտռեն։

Մեր մթերանոցին մէջ կը գտնուին նաեւ ամերիկեան կօշկի հակայ գործարաններու արտադրութիւններէն բարեձեւ, դիմացկուն և վերջին նորաձեւութեամբ այլ և այլ կօշիկներ, որոնք աժան գինով կը ծախուին։

Թուրքիոյ և Պուլկարիոյ համար միակ մթերանոցն է Պոլիս, Զիլէք Բազար Ալթըբարմաքեան խան՝ թիւ 1 սենեակը։ 20—4

PROVIDENTIA

ԲՐՈՎԻՏԷՆՏԻԱ

ԾՈՎԱՅԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

ՀԱՄԱՐ Ի ՎԻԵՆՆԱ

Բրովիտենցիա Ընկերը կ'ընդունի լաւագոյն պայմաններով ամէն տեսակ ապրանքի ապահովագրութիւն թէ՝ չոգենաւի և թէ առագաստանաւի վրայ։

Աւելի տեղեկութեան համար դիմել ընկերութեան ընդհանուր և լիազօր ներկայացուցչին

ԻՆԵԱՍ Ս. ՏԱՆՏՐԻԱ

Տէյիրմէն խան թիւ 10, 11, 12, Գալաթիա

4—50

ԲԱԳՐԱՏՈՒՆԻ ՎԱՐԺԱՐԱՆ

ԲԱՆԿԱԼԹԻ

Գիշերօթիկ եւ գիւղական

1. Վարժարանս ընդհանրապէս տարեշրջանը կ'սկսի յատաջիկայ Սեպտեմբեր մէկէն. իսկ դասերը կ'սկսին տասնեւհինգին։

2. Գիշերօթիկ աշակերտներէն կը պահանջուի դասուց սկիզբէն առաջ ներկայանալ վարժարան։

3. Վարժարանս իր գիտական, գրական, առեւտրական մասնաճիւղերէն զատ ունի նաեւ յատուկ ընթացք մը որ կը պատրաստէ մայրաքաղաքիս Պոստական բարձրագոյն վարժարաններուն։

4. Աղջկանց բաժնին մէջ կարի, ձեւի, ձեռագործի դասերը մասնաւոր կազմակերպութեան առարկայ դարձած են և յատաջիկայ տարեշրջանէն սկսեալ անարարութեան գործնական դասեր յաւելցուած են։

Տեսչուհի ՌՈԶ ՆԻԿՈՂՈՍԵԱՆ
Տեսուչ ԱՐԱՄ ՆԻԿՈՂՈՍԵԱՆ
10—8

ԲԺՇԿԱԿԱՆՕՐԷՆ ՏԱՐԱԼԱՒՈՒՄՈՒԹ

Եւ ընտիր բլլալը վաւերացուած ՔԱՐԱՔՈՒԼԱԲԻ, ԿԻՕՔԹԷՓԻ ԵՒ ՍՐՄԱՔԲԷՇԻ ՋՈՒՐՈՎ

Ամբողջ զարգացած ազգերու մէջ մեծ բժիշկներ կը յանձնարարեն իրենց մարդիկը մրայն լաւ ջուր գործածել երկար և առողջ ապրելու համար։

Ամէն անոնք որ կը փափաքին վերոյիշեալ աղբերակներուն ճշմարիտ ջրէն գործածել, կը յանձնարարենք դիմել,

Պաղը Ալի Ճառէպի թիւ 34 Մուսուլ խանի առակ և Նորը Օսմանիէ Շուկային դրան կից թիւ 21 և լաւէրի թիւրպէի կից թիւ 52 խանութները։

Ցանձնարարութեանց մեծ ճշդապահութիւն և մասնաւոր խնամք տարուներու մաքրութեանց։

Գին չափաւոր և դիւրամատչելի։

Մեր բազմաթիւ յանձնարարեալներուն մեծ դիւրութիւն ստալու համար Սիրքէճիէն մինչև Մարի գիւղի փոխադրութեան ծախքը մեր վրայ է։ 20—14

ԿԱՐԴԱՑԷ՛Ք. ԱՑՑԵԼԵՑԷՔ. ՊԻՏԻ ՕԳՏՎԻՒՔ

Երիտասարդներու Ճշմարիտ խորհրդատու

ՏՈՔԹ. ԳԱՌԼՕ ՅԱԿՈԲԵԱՆ

ՄԱՍՆԱԳԻՏ

ԱՓՐՈԴԻՏԵԱՆ ԵՒ ՄԻԶԱՑԻՆ ՀԻՒԱՆԴՈՒԹԵԱՆՑ

Ամէն or, բաց ի կիրակի օրերէն, կը գտնուի Գերպէրեան դեղարանը, Կեսրի Փաշա Պոսի ժամը 3էն մինչեւ 6, եւ Պանճիկ-Դաբու Մէհրամէքճեան - Պիանճի դեղարանը ժամը 7էն 11։

Ուրբաթ օրերը ձրի

Երկու դեղարանեներուն մէջ ալ

Տոքթ. Դարլօ Յակոբեան, իր բազմամեայ փորձառութիւնամբ և երդոյական ամէնէն նշանաւոր բժիշկներուն կիրարկած մէթոտներով, սրտագէտ և առանց ոևէ հնաց թոքերու կը դարմանէ ամէն տեսակ սիրոյ հիւանդութիւններ, ինչպէս Չերամարդութիւն (պէլ սոդ գլուղ.), կուբ մրլիդեր, ցանգրը մու և սիֆիլիս (ֆրէնդի), սերնատուութիւն, երազափրեալութիւն, տունդան անկարգութիւն, և մանաւանդ երիտասարդներու և ծերերու յատուկ դժուարամիզութիւն (ոբդրկսիսման քանդրալ եւ Իբէդրօճիք տր բրուգադ)։

Ուրբաթէ բերել տուած նորանոր գործիքներով, վերարկեալ հիւանդութեանց յատուկ ամէն տեսակ վիրահատական գործողութիւն կը կատարէ արագ և առանց ցաւ պատճառելու։

Մանրադիտակաւ (միքրոսքոպիք) զննութիւնք ստրեպտոկոքսներու մասին մանրն և անոնցմէ զերծ մնալու միջոցներու հերարկում։

Աւելորդ չէ բեր թէ առանձին այցելութիւնը մինչ ձրի է։ 27—50

ԲԷԹ ՕԼ ՈՒՐՍԼ

ՄԱԶԵՐՈՒ ՀԱՄԱՐ

PETROLE OURAL

Երբ մազերդ լաւ մը լուաք ԲԷԹՕԼ ՈՒՐՍԼԻՆ հակ նեխիչ և զօրացուցիչ հեղուկով, վստահ եղիր թէ անոնք բնաւ պիտի չմաշին և ձեր գլխուն ծակոտիները աւելի պիտի զօրանան։

Սիրեալ հեղուկը վաւերացուած է ֆրանսական բժշկական Կաճառին և այսօր ամէն կողմ կը գործածուի։ Եթէ հեղաթափուիսէ բռնուած էք, գործածեցէք այս հեղուկը և կատարելապէս պիտի բուժուիք. և ձեր մազերը աւելի պիտի զօրանան, յատնան և ձեր դէմքին գեղեցկութիւնը պիտի աւելնայ։

Կը ծախուի բոլոր սափրիչներուն և դեղավաճառներուն քով։ Ընդհ. ներկայացուցիչ C. Basiliades et Cie. Կ. Պոլիս, Պազէյ-Իւրու, Շիրին խան, թիւ 11։ 25—2

ԷՎԳԱՖԸ ՀԻՄԱՑՈՒՆ

ՆԷՋԱՐԷԹԸ ՃԷԼԻԼԷՍԻՆՏԷՆ

Իմպրաթը Ամիրէ իշուն պիր սէնէլիք օլմազ իւզրէ մանպայասընա լիւզում կէօրիւնէն պին գրէյի ճէպտիս խալիս Հալէպ եաղրնին պէնիր ճէպտիս գըյէսի 12 դրուշ 5 բարատա թալիպի էօնէսինտէ գալմըշ օլտուղունտան վէ չէնրը հալը բումընին 28ին ճէնճէնպիր կիւնիւնէ գատար 100տէ 5 վէ 30ընտը ճուսատա էրթէսի վէ թըշրիի էվվէլին 2ինտի բաղար էրթէսի կիւնի տախի եիւզտէ օն թէնդիլ գալալ օլուսնամազընտան նոգանընլա իթիհիմէք իսթէյէնէլէրին 100տէ 10 նիսպէթինտէ թէէմին ազէլէրինի վէ եախատ միւթէպէր վէ մուսատագ քէֆալէթնամէլէրինի համիշէ էյամը թաաթիլիէտէն մատատ հէր կիւն սաաթ օնա գատար մէճլիսի իտարէի էվգաֆա միւրաաթ էյլէմէլէրի։ 2—3

Ֆի 23 Իյլուլ 1322

ԽԱՐԻՃԻԼ ՆԷՋԱՐԷԹԸ

ՃԷԼԻԼԷՍԻՆՏԷՆ

Տարէի ճէլիլի խարիճիլէնին իւթ գաթընա մանար միշէսինտէն ֆէրի մուգարրէր օլան 550 մէթրօ մուրապասընտա փարքէնին պէէր մէթրոլընն Մահարիսթանտան պիճէլլպ եէրինէ վազրլա քիլասը լիրա եիւզ դրուշտան 49 պուչուք վէ քուրու տիր պուտագ հաթըլընտան իսալ իսիլէնք թագրիպէն եիւզ էլլի մէթրօ մուրապասընտա գարուլար իլէ ճամէքեանլարան խարիճանքի պէօրիւք գարանուն պէէր մէթրօ մուրապասը մէթրտի 19 դ.-տան 175 վէ տախիլինտէքի եալը գարուլար իլէ ճամէքեանլարը 130 վէ 51 ատէտ նէրբիրպա պասամաղընն մա րիս ու քիրէնթէ վէ բարմաղլըգ պէէր ատէտիին պիլ իսալ եէրլէրինէ վազը իլէ քիլասը 200 դրշ.-ա թալիպլէրի էօնէսինտէ գալմըշ օլտուղունտան չէրայիթը միւնասգասը անայտուպ 100տէ պէշ նիսպէթինտէ իհրաի թէնզիլաթ իթիմէք իսթէյէնէլէրին մասը ֆարի բումինին 28ինճի բէնչէնպիր կիւնիւնտէ թըշրիրը էվվէլին պէշինճի բէնչէնպիր կիւնիւնտէ տէկին բաղար վէ ճուսատա կիւնիւէրտէն մատատ սաաթ 6տան 10տա գատար տարէի միւշարիլէնտատա գօմիսիօնը մախասուսնա միւրաճաաթ էյլէմէլէրի իլան օլունը։

ՏԷՐ ԵՒ ՏՆՕՐԻՆ

ՅՈՎՀԱՆՆԷՍ Ֆ. ԳԱՍՍԷՐԵԱՆ